

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ՀԱՐՑԱՓՈՐՁ

ՊՐՈՖ. ԿԱՐԻԷՐԻ ՆՈՐ ԴՐՈՒՍՏՔԻՆ ՎՐԱՅ

(Եարայարութիւն) *

Մեր նախորդ յօդուածոյն խորհրդածութեանց վրայ, ուր մանաւանդ Պր. Կարիէրի բռնադատ խոստովանութիւնն ալ լսած եղանք, ի դէպ էր թերեւս փակեալ համարել վիճաբանեալ խնդիրը. եւ յարգ. Պրոֆեսորին պատասխանւոյն սպասել. սակայն, ինչպէս մեր յառաջարանութեան մէջ ըստնք, մեր գլխաւոր նպատակն ոչ այնչափ մասնաւոր գրութիւն մը, որչափ նոյն իսկ այդ գրութեան կամ կարծեաց պատճառ եղող հիմնական դրութիւնը հերքել է, — այն որ զԱռընացի կեղծ մատենագիր մը կը քարոզէ ի կամ ը դարս. — հարկ կը համարիմք զմեր Հարձափորձն յառաջ վարել. զի անդ եւս ոչ սակաւ անընդունելի տեսութեանց պիտի հանդիպիմք, որ նոյն սիսալ կարծեաց հետեւանք են. եւ մեք անտի առիթ պիտի ունենամք անգամ մի եւս գործնական կերպի ցուցընելու թէ ցորչափ կարծիքի մը մայր սկզբունք թիւր են եւ անտեղի, հարկ է որ այդ սկզբանց ծնունդքն եւս բովանդակ թիւր ըլլան եւ անպաշտպանելի, եւ կարծեցեալ պաշտպանութիւնքն անհիմ :

Պր. Կարիէր իւր յԱննմանութենէ ցուցմանց կարգին մէջ՝ նոր գլուխ մը կը բանայ մեզ, թերեւս քան զնախորդան ոչ նուազ հանճարեղ, բայց եւ ոչ նուազ քան զնոսա կեղակարծ։ Կը զիտէ որ Խորենացի ի Հայու աւար բերուած կուռքերը ոչ հայկական անուամբ կը կոչէ, ինչպէս է Ագաթանգեղեայ հայերէն բնագիրն, այլ յունական անուամբ (ՀԱ. 356 բ. տ. եւ էջ 353). — սակայն յայսմ չէ Պր. Կարիէրի առարկութիւնը, որ անշուշտ կը համաձայնի ընդ մեզ որ զգաստ պատմիչ մը չէր կարող այն անդրեաց որ ի Յունաց աշխարհէն կուգային, անոնց

(*) Տես զնախընթացն յԱ տարի, 1899, էջ 327.

Արաւազդ, Մինը, Վահագն հայկական անուններ տալ : Պր. Կարիէր աւելի սուր դիտողութիւն մը կ'ուզէ ընել . կ'անդրադարձունէ մեղ որ այդ յունական անուանքն ճշդիւ համաձայն են Սգաթանգեղեայ ցյունարէն թարգմանութեանը» . եւ իւր այս տեսութեան հիմն՝ «Այսպիսի համաձայնութիւն մը, կ'ըսէ, այնչափ աւելի տարօրինակ է : որչափ որ այդ դից ոմանց նոյնացմունք մնծալիս վիճելի են» : — Այս առարկութեան մեր խսկոյն տալիք պատասխանն այս է . այդ համաձայնութեան մէջ տարօրինակութիւն տեսնելն կամ ոչ, դիտողաց տեսակիաէն կախումն ունի . ըստ մեր համոզման՝ տարօրինակ եւ կամկածելի պիտի երեւէր յայնժամ, երբ երկու պատմիչքոյ անհամաձայն գտնուէին իրարու, իրենց համաձայնութիւնն իսկ տարբեր կերպարանաց տակ՝ ապացոյց մեծ է ըստ մեզ իրենց բանից ստուգութեանը եւ իրարմէ անկախ ըլլալուն ուղղակի : Սակայն մեր այս պատասխանն որքան պարզ եւ իրաւացի, իր կողմնական տեսութեան դէմ կողմնական տեսութիւն, անշուշտ երկու դէմ ընդ դէմ տեսութեանց նժարը չայլայլեր . ուրեմն անցնիմք Յարդ . Պրոֆեսորին նոյն իսկ զտեսութիւնն քննելու, սկսելով իւր գործածած նոյնացումն (identification) բառէն, թէ ներելի՞ է նմա աստ ի գործ ածել զայն նորա բնիկ եւ զիտնական նշանակութեամբն, եւ անոր վրայ զիւր վէճն հիմնել :

Հնոց սովորութիւնն էր շատ անգամ յատուկ անուններն ալ թարգմանել, եթէ թարգմանել կարելի ըլլար . անսովոր չէ տեսնել զայս նաեւ առ մերայինս . նոյն իսկ Սր. Գրոց մէջ, մանաւանդ ի մականուանը, զեւպատրն բարեւելոյն թարգմանած կը տեսնենք, կամ զ՞որիւմերուն Պարգեւական . յաճախազոյն եւս տեղեաց անուանք ի Հին կտակարանի եւ ի նորն, ինչպէս է «Որգոստայն Ապփեայ եւ երից կրպակաց» (Փորձք . Խի., 15) : Սակայն այդպիսի թարգմանութիւնք բոլորովին կամայականք էին եւ են, հաւանականաբար այնու մտօք որ խոյս տրուի ըստ կարելւոյն օտարոտի ձայներէ, եւ կամ աւելի հաւանական, մթութիւն մը լուսաւորելու ընթերցողաց առջեւ, թէեւ յաճախ այդ լուսաւորութեանց ստուերը աւելի զօրաւոր կը դտնուի քան զլոյն, երբ ստոյդ տեղեկութիւն եւ ճշդութիւն խնդրել հարկ ըլլայ յետնոց :

Աւելի օրինաւոր նկատելի են թերեւմ՝ հին ժամանակաց համար՝ դիցաբանական անուանց թարգմանութիւնք . զի ազգ ընդ ազգս, եւ կամ մասնաւորելով մեր խօսքը, երբ Արեւելք եւ Արեւմուտք, մանաւանդ զկնի Աղեքսանդրեան արշաւանաց, սկսան քաղաքական հաղորդակցութեամբ առ իրեարս մնրձենալ, եւ այդ քաղաքականութեան իրը ներքին յարակից եւ անրաժանելի մասն՝ նաեւ կրօնական վերաբերութիւնք հաստատուիլ, ի նոսա իրու գործնական եւ զիւրընտել միջոց՝ հասկանալի ընելու համար միմիանց կրօնից եւ դնից զաղափարները եւ վարդապետութեանց բնութիւնը, հարկ իմն համարեցան դից՝ որ կրօ-

Նից գլխաւոր տարերքն են՝ անուններն թարգմանել, կարծելով թէ կարելի բան էր այդ. — եւ իրօք կարելի էր, քանի որ ժողովրդային միտքը կատարեալ ճշգութեանց այնքան խստապահանջ չէ: Այս թարգմանութիւնք սովորական էին մանաւանդ առ Յոյնս, որ սակաւ բացառութեամբ, իրենց յունական դից անուամբ կը յորջորջէին արեւելինան եւ այլ օտար ազգաց դից անունները: Եւ գուցէ արեւելինայք եւս ի նոցանէ ուսեալ, զնոյն կ'ընէին փոխազարձարար(1): Սակայն այս թարգմանութիւնք, վերոյիշեալ անձանց եւ տեղեաց անուանց պէս՝ ձայնական չէր, այլ գաղափարական: բաւական էր նմանակցութիւն մը գտնել երկուց դից ստորոգելեաց մէջ, եւ հանդիպեցունել իսկոյն, ինչ որ կ'ընէ այժմ բաղդատական կոչուած դիցարանական գիտութիւնը, թէն աւելի խստապահանջ պայմանօք: Այս բանիս գեղեցիկ եւ յայտնի պատմական օրինակս կ'ընծայէ մեզ Ասորենացի իւր համառոտութեանց մէջ: զի մեր իսկ բանից նիւթ եղող յունական արձանաց վրայ խօսելու ատեն, կ'աւանդէ որ երբ նոքա ի Հայս բերունցան, Վահունիք, որ քրմութեան վարդապետք էին ի սկաշտօնէ: կամ իրենց հմտութեամբն եւ կամ այդ արձանաց հետ եկող Յոյն քուրմերէն լսելով Հերակղի վրայ պատմուած նահատակութիւնները, զանոնք նման իմն գտան իրենց Վահագն ազգային դիւցազին վրայ նուազեալ առասպելաց, ուստի զնա «զՎահագն իւրեանց վարկանելով», այս է Վահագն անուամբ տարին կանգնեցին ի Տարօն: (Խորեն. Ա. յա եւ Բ. ժդ): — Նմանօրինակ եղանակաւ եղած կ'ուսանիմք նաեւ զԱփրոդիտէ յԱսողիկ այլակերպիւն՝ երկու դիւցունեաց վրայ համանման առասպելք պատմուելով, յունականին իրը «Հերակղի տարփաւոր», եւ հայկականին՝ Վահագնի: զոր կը հաստատէ Ազաթանգեղեայ յիշած մանրամասնութիւնն թէ Աստղիկան մեհեանն մերձ ի Վահագնին՝ «Սենեակ Վահագնի» անուանեցաւ, — ուր հետաքրքրական է նկատել որ, բայ Ասորենացւոյ պատմելոյ եղանակին, այս նմանակցութիւնն եղած էր՝ ոչ ի Վահունեաց, այլ ի նոյն ինքն ի Տիգրանայ արքայէ (2): — Այսպէս կատարուած էին նաեւ «Ասառածոց հայր» անուանեալ դից նմանակցութիւնք, զոր բաւական ճշգութեամբ կը ներկայացունէ մեզ Յովհան Իմաստասէր (Ը գար) բազմաւեցու թարգմանութեամբ մը: «Ըստ իւրաքանչիւր լեզուաց, կ'ըսէ, այլա-

(1) Մինչեւ ցարդ եւս սովորութիւն է առ արեւմտեան լատին ազգս զյունական դիս լատինական անուամբք յիշել: զԶեւս՝ Յուպիտեր, զԱթենաս՝ Մինէրվա:

(2) «Բայց զԱփրոդիտեայ զպատկերն իւրեւ երակլեայ տարփաւորի՝ առ նորին պատկերին երակլեայ հրամայեաց (Տիգրան) կանգնել յԱշտից տեղիսն», զայս կ'ըսէ Ասորենացի եւ կը յարէ անընդմիջապէս: «Եւ ցասուցեալ ընդ Վահունին եթէ ընդէ՛ր (առանց իւր արքայական գիտութեան) յիւրեանց սեփականին իշխեցին կանգնել զպատկերն երակլի, ընկենու զնոսա ի քրմութենէն» (Բ. ժդ):

ձեւելով զնորա անուն՝ Քուշացիք Ներրովթ կոչեն, Բարելացիք Բէլ, Փղտացիք Բահազ, Ելլենացիք Դիռոս, Պարսիք Որմիզդ, Հայք Արամազդ» (Ընդդիմ պատղիկ). — թէեւ մեր հմուտ մատենագրին այն տեսութիւնն թէ այդ ամեն անուանք ի միոյ սկզբանէ ծագումն առած եւ լեզուական խանգարմամբ մը այլաձեւեալ են, մասամբ միայն ընդունելի է. զի Բէլ եւ Բահազ, եւ կամ Որմիզդ եւ Արամազդ (եւ Ահուրա-Մազդա), զատ զատ խումբեր կը կազմն, ոմանց ազգաց կրօնակցութենէն յառաջ եկած. իսկ թէ Բէլդ եւ Արմազդ եւ Դիռոս եւ Յուպիտեր (Լատինաց) եւ Ամէն-րա (Եգիպտացոց) եւ Վարունա (Հնդկաց), եւն. Իրարու կը նմանակցին, ուրիշ սկզբամբ չէ, բայց այն վերացեալ եւ ընդհանուր գաղափարաւ, որ այդ այլաձեւ եւ օտարարուն անուանց ներքեւ պաշտեալ դիք՝ իբր «Աստուածոց վեհագոյնն եւ իշխանագոյնն» կը ճանչցուին, իսկ միւս ստորոգելեօքն եւ յատկութեամբք՝ բոլորովին անմանք իրարու եւ անկցորդելիք: — Սոյնպիսի գաղափարական սկըզբամբ կ'երեւի նաեւ արեւելեան Անահիտն նմանեցուած էր ընդ արեւմտեան Արտեմիսայ, մինչ իբր Եփեսացոց քաղաքին եւ Ասիոյ գերագոյն պահտապանն խնամակալ (Գործ Առաք. ԺԹ), եւ միւսն՝ Հայոց (Աղաք.), գուցէ եւ այլ գրացի Արեւելեայց: Այսպիսի իման եղանակաւ վերջապէս նմանակցած են նաեւ Զրուանն ընդ Կրոնոսի, Հերայն ընդ Յունոնի, եւն. : Սակայն յաջողուած էր եւ կամ հնա՞ր էր յաջողեցունել եւ ամրողացունել զայս նմանակցութեանց կամ թարգմանութեանց ցանկը՝ միւս մնացեալ դից նկատմամբ, որ յերկրորդական եւ յերկրորդական կարգէ էին, եւ որոց ստորոգելիքն յաճախ չփոթ կամ մութ եւ տարտամ եւ կամ բոլորովին անյարմարք այլ եւ այլ ազգաց ոգուոյն եւ ներքին հանգամանաց, անշուշտ ոչ ոք կը տարակուսի: Օրինակի աղագաւ, ի՞նչպէս հնար էր Յունաց Պոսիդոնը՝ համատարած ծովուն դից՝ համապատասխանը գտնել հայկական դիցաբանութեան մէջ, երբ Հայն չունէր զայդ ծովն, եւ ոչ ի հարկի էր այդպիսի աստուած մը պաշտելու (1). եւ կամ ու՞մ կարող էր նմանեցունել նա իւր ազգային դից դասէն՝ գհելլենականն Աթենաս իբր «իմաստութեան» դիցուհի, որոյ գաղափարն ծնունդ առած էր մասամբ այդ բարին ի յոյն լեզուի իդականաձեւ ըլլալէն, որում չէր համաձայնէր հայկական ոչ լեզուն, եւ ոչ

(1) Ի վկայաբանութեան թագէի եւ Սանդիխտոյ այսպիսի խօսք մը կը կարգամք. «Թողէք զմնծ աստուածն Անահիտ, եւ զմայր աստուածուցն Պիսիդոնի»: (Սոփ. Հայք. Ը, 23). նոյն ճապին մէջ կարդալով տակաւինչ յետոյ «Միթէ հնա՞ր անցոյց զբարկութիւնս, այլ Արամազդ եւ Անահիտ մեծ աստուածքն» (Էջ 38), յայտնի կ'ըլլայ որ առաջինն խանգարեալ գրութիւն մի է, եւ ուղղելի հաւանականարար այսպէս. «Թողէք զմնծ աստուածն Արամազդ, եւ զմայր աստուածոցն Անահիտ»: Այս խանգարումը ոչ հայ գրչէն կը կասկածուի, որչափ յոյն քնագրին գրչէն, յորմէ թարգմանուած է հայերէնն:

ալ իւր արեւելեան մտածութեանց ձեւն, որ իմաստութեան կամ գիւտութեան գաղափարը՝ աւելի այրութեան ի դէպ կը դատէր ընծայել, քան թէ կնութեան, ինչպէս կը վկայէ իւր Տիր (այրական) դիք, որ եթէ ուղիղ է մեր իմացածը Ազաթանգեղեայ փոքր ինչ շփոթ բնագրէն, նա էր սոսուգիւ ի մեզ գիտութեան աստուածն (1): Հուսկ բանիցո, — զի աւելորդ է օրինակներ խտացունել, — կայր սահման մը ուր բնական կերպիւ եւ ի հարկէ ընդհատուելու էր գլխաւոր աստուածոց հանդիպադրութեանց ցանկը, եւ երկրորդականաց եւ ստորնագունից համար՝ եթէ կայր հարկ, քմաց եւ կամ մասնաւոր ինչ տեսութեանց կը մնար լրացունել զորս անհնար մեզ այժմ գուշակել մեր արդի անկատար ծանօթութեամբք զոր ունիմք հնոց վրայ, — եւ կամ հրաժարել իսպան այդ նմանակցութեանց փորձէն եւ ընդունել զօտարն իրենց Պանթէռնին մէջ՝ իւր բնիկ օտար անուամբն, ինչպէս կը տեսնեմք առ մեզ զԲարշամինայն, կամ առ Հոռմոյեցիս՝ զՄիթրայն (Միհր) եւ զՌուբրիսն եւ զՎարապիս : — Տաց աստի, թէ Հայո, ինչպէս անշուշտ նաեւ ամեն ազդ իւրաքանչիւր, ունէր արդարեւ ազգային այսպիսի հանդիպադրութեանց սահմանեալ ցանկ մը ինքեան յատուկ, — որ կարեւոր եւ ուշագրութեան արժանի կէտ մի է, — շատ է ի վկայութիւն կոչել զայն նշանաւոր պարագայն, որ ի Յունակողմանց եկած արձանաց մէջ երկու Արտեմեայ անդրիք գտնուելով, երկուքն ալ Անահիտ թարգմանուեցան, եւ ոչ յայլ եւ այլ անուան :

Այս էր ահա վերջապէս ամեն հին ազգաց առ հասարակ դիցական անուանց թարգմանութեանց եղանակն, որոյ մնացորդն է այժմ Գաղղիացոց զյունական Ձեւան՝ Ցուպիտէր թարգմանելն, եւ զԱրտուդիտէ՝ Վէսնիս : Թէ այս հանդիպադրութիւնք ո՛քան վարկպարազի եւ հարեւանցի են՝ անտի իսկ յայտ է, որ այժմեան գիտութիւնը վրիպակներ կը գտնէ ի նոսա, զորօրինակ՝ զյունական Արեան նմանեցունելն լատինական Մարտի, կամ զՀերա Յունոնի, եւն. (2):

(1) Կամամտածական կ'երեւի մեզ Պրոֆ. Գելցերի այն տեսութիւնն թէ Հայոց զնանէ Աթենասայ «պատերազմի դիցունոյն» հանդիպեցունելն ըլլայ այնու որ եւ նա յունականին նման ակուսական խիստ ըրնաւորութիւն մը ունէր» . (Բազի. 1897 էջ 357 բ) :

(2) Կը տեսնեմք որ այս մեր տեսութեանց ճշդիւ կը համաձայնին նաեւ Հին Հաւատոց յարգելի Հեղինակին տեսութիւն, զոր ինքն կը համառոտէ այսպէս : «Երբ յունական կուռքերն մտան ի Հայս, մերոնք ոչ իրերն նոր աստուածներ ընդունեցան, այլ իրենց ճանչցածներուն յարմարցուցին . զոր օրինակ Դիոսը Արաժապայ, Արտեմիսը Անահատայ . . . բայց հարկ է թէ նմանք՝ այլ ոչ համանմանք ըլլային . վասնզի իւրաքանչիւր ազգ իր առանձին հայրենի հարծիքն եւ ախորժակն ունէր . նոյն իսկ Յոյնք եւ Հոռմութեցիք՝ որ զնոյն չաստուածն պաշտէին, տարբեր գաղափարս ունէին . նաեւ նոյն մէկ ազգի եւ լեզուի ժողովուրդ՝ այլ եւ այլ կողմեր՝ այլ եւ այլ» . (Հին Հաւատի, էջ 253-4) :

Երկայնաբանեցինք ցայտ վայր մեր տեսութիւնը, զի այնու կը համարիմք որ ինքնին պարզուած կ'ըլլայ Պր. Կարիէրի նոյնացումն (identification) բառին արժէքը, զոր ընդլայնմամբ գործածած է աստ, քան թէ ճիշդ գիտական առմամբ, որով եւ երեւան կ'ելնէ թէ ի'նչքան կը զօրէ Խորենացոյ հանդիպադրութեանց համար՝ իւր ոչ դոյզն վճռաւ կան լեզուա. ըսելն թէ «Այդ նոյնացմանց ոմանք շատ վիճելի» (1) են», Յայտնի չըսեր, բայց մեզ գիւրին է գուշակել որ իւր այդ վէճին թիւ կունք են քանի մը յոյն եւ լատին մատենագրաց վկայութիւնք, թէ դոցա վկայութիւնք ո՛չափ արժէք ունենալու են մեր առջեւ, մանաւանդ այդ հանդիպութեանց (նոյնացման) խնդրոյն մէջ, ոչ լոկ հայկական, այլ ընդհանուր Արեւելեան դիցարանութեան նկատմամբ, նոյն իսկ գաղղիացի ծանօթ արեւելագէտներէն մին նախ խօսի մեր տեղ, — որ ուղելով Պլուտարքոսի Հեղինակութեան վրայ Ոսիրիսեայ եւ Խսիսեայ առասպելին (légende) այն մասերը պարզել որ մտած էին հոռվմէական պաշտաման մէջ, կ'ըսէ «Յոյնք օտար ազգաց գաղափարները ներկայացունելու ատեն, միշտ իրենց անձնական գաղափարները ներմուծած են, որով եւ յաճախ այլաձև կը սեսնեմք Եգիպտական (զորմէ է հեղինակին խօսքը) մտածութիւնները, մանաւանդ որք կրօնականին կը վերաբերին, Եգիպտական ասաւածները բանի նոյնացունելով յունական Պանթէոնի երեւելի անձանց հետ, այնպէս այլանդակած են անոնց խել մը վարդապետութիւնները, որ շատ անգամ զժուարին կ'ըլլայ մեզ անոնց նախկին վիճակը գուշակել. ուստի վերջին ծայր զգուշութեամբ գործածելու եմք զայդ դասական հեղինակները այդ տեսակ խնդրոց մէջ» (2): Եւ զայտնք կ'ըսէ արեւելագէտադ նկատմամբ Եգիպտականաց, որոց վըրայ գէթ կը սպասուէր որ ստուգագոյն եւ ճիշդ ծանօթութիւնս տային Յոյնք, այն որ դարերէ ի վեր յԵգիպտաս հաստատուած՝ ընդարձակ գաղթականութիւնս ունէին եւ առեւտրական եւ քաղաքական ներքին յարա-

(1) Թուի մեզ թէ նոյն իսկ Հանդիս ամսորկի Յարգ. Թարգմանիչը կարի բուռն դտնելով բնագրին վիճելի (contester à de) բառը, մեզմացունել ուղերէ ի խնդրական թարգմանելով, որ problematique բառին կը համապատասխանէ: թէ այդ գիւցական հանդիպադրութեանց ոմանք զորս մեր նախօնքը ընդունած են՝ «խնդրական» կամ երկրայականք են, զայդ եւ մեք կ'ընդունիք, եւ արգէն «կամայական» կոչեցինք զանոնք. բայց երբ «լիճելի» կամ մանաւանդ թէ «մաքանելի» անուաննեմք, կը նշանակէ որ այդ երկրայականաց դէմ ունիքը մեք զստոյզն եւ զիրականն ցուցնելու հմտութիւնն եւ միջոց, ինչպէս կ'ակնարկէ իմ Պր. Կարիւ երի բանից ճեւը:

(2) Guimet: *Plutarque et Egypte.* (Paris. 1898).

բերութեամբ կապուած . ի՞նչ ակնկալութիւն մեզ ուրեմն անոնցմէ ստուգագոյնս լսելու ուրիշ արեւելիւան ազգաց նկատմամբ , ինչպէս Հայոց , որոց հետ այնքան սերտ չունէին յարաբերութիւնս : Ո՞ւր թողումք որ , մանաւանդ կրօնական հմտութիւնք , — հմտութեանց դժուարագոյնն , — մասնաւոր աւառումն եւ հետազօտութիւնն կը պահանջեն եւ հասու ըլլալ իւրաքանչիւր դենից ներքին գաղտնեաց եւ խորհրդաւոր վարդապետութեանց , յորս նաեւ բնիկ ազգային զգացմանց տարերք կը մտնեն : Օրինակի աղաքաւ , ի՞նչպէս կարող էր յոյն եւ կամ օսարազիք որ եւ է պատմիչ մը դիտել թէ հայկական դիցաբանութիւնը դյունական Հերակղէն Վահագն կը թարգմանէ , եւ կամ զԱթենասն նանէ , եւ այն ի՞նչ պատճառաւ , մինչեւ որ տեղույն վրայ չուսումնասիրէր այդ ազգին լեզուն , պատմութիւնը , եւ մինչեւ ժողովրդական աւանդութիւնները , եւ կամ , ինչպէս Բարդածան ըրած է , չդիմէր բուն ակնալբեր . մինչդեռ յոյն պատմչաց ըրածն ուրիշ բան չէ , մանաւանդ յայսպիսիս , բայց հարեւանցի ի գիր առնուլ ինչ որ ի լրոյ դիտէին , կամ զիրեարս ընդօրինակել , եւ կամ ըստ քաց երեւակայականս ստեղծուլ , եւ կամ , եթէ հեղինակութեամբ մը ուզենան խօսիլ , դիմել իրենց համայնից ակնաղբեր՝ մեծին Հոմերոսի , ոչ այլ սկզբունք ի սիստ ունենալով՝ բայց թէ ամենայն ինչ ի Հելլենաց ծագած է , նոյն իսկ ազգաց ծագումն . որ կամ ի Մեդէայէ է կամ յԱրմենոսէ եւ կամ ի Պերսէս : Ո՞չ այդ վարկապարազի տեղեկութիւնք են պատճառ , որոց առջեւ այժմու դիցաբանական գիտութիւնն իսկ չուարեալ մնացած է , եւ Պր . Կարիէր միայն անվեհներ կ'երեւցունէ ինքզինքը այդ բարելոնական խառնաձայնութեանց միջէն ընտարել վկայներ . իբր կարողս մեր հետ «վիճելու» ձայնով մը , որ կարծեմք որչափ եւ Ստենտորական ըլլայ , չկարենան պիտի յաղթել միւս կոկորդալիք հակառակախօս ամբոխին : (1)

(1) Ի սոցա կարգին անշուշտ պիտի յիշուի նաեւ Ստրաբոն , եւ գլխաւորն իսկ՝ իբր մերձաւոր մէկը ժամանակաւ եւ տեղեաւ : Կը խոստովանիմք եւ մնք թէ շատ կարևոր եւ ընդունելի տեղեկութիւններ աւանդած է մեծանուն աշխարհագիրդ նաեւ մը աշխարհին վրայ , սակայն չեմք կրնոր անահու ընել իւր խոյոր վրիպակներն ալ , յորս նշանաւորագոյն այն պատ հականն՝ որ զՄեծն ծիկրան զԱրշակունի կը համարի սերեալ յԱրտաշիսէ (Արտաքիսա) հայկացն իշխանէն , (ԺԱ. ԺԴ. 15) — ճիշդ համանման վրիպակ մը զործելով՝ ինչ որ ըրած է Խորենացի Արտաշէս Բի մասին , անուանց նմանութեամբ զանձինս շփոթելով (Բ. ԺԳ) : Ստրաբոնի այս վրիպակն պատճառ եղած է օտար պատմչաց որ զմեր Արշակունեաց հարստութիւնը պատուասելով անկցորդելի մարմնոյ մը հետ , անկապ կնճռաման մէջ մառցած են յաջորդող պատմութեանց իւմաստասիրութիւնը , ծաւալի է տեսնել որ եւ ի մենց Գննական Պատմութիւն Հայոց մակարեալ գործը , որ հանդերձ իւր յարգելի մասերով՝ ունի շատ շատ ամենածանր վրիպակ տեսութիւններ , զդոյն անտեղի վրիպակն եւս ընդունած է , եւ մեր ազգային պատմութեան նշանաւոր մէկ

Բայց ոչ . արդար ըլլամք եւ ուղիղ իմանամք մեր Պրոֆէսորին բուն միտքը , — այն է որ ինքն եւս անհամաձայնութեանց սովորեալ , անսովոր եւ «տարօրինակ» կը գտնէ երբ աստ յանկարծ Խորենացւոյ եւ յունարէն Ագաթանգեղոսի մէջ հաշտ եւ խաղաղ համաձայնութիւն մը կը տեսնէ , եւ այդ նորատեսիլ երեւութիւն լուծումն չգտներ ա՛յլ , բայց ենթագրել որ սոյց մին միւսոյն ընդօրինակութիւնն ըլլայ : — Պր Կարիէրի այդ ըրած զիտողութեան իրաւունք տալով , իրեն անդրադարձունել կուտամք , որ ինքն մեծ վրիպակ մը կը վրիպի երբ զայդ համաձայնութիւնը միայն Խորենացւոյ եւ Ագաթանգեղոսիդ մէջ կը տեսնէ , եւ զանց կ'ընէ զնոյն տեսնել նաեւ մեր բովանդակի Ե դարու մատենագրաց մէջ , սկսեալ նոյն իսկ ի Սուրբ Գրոց մինչեւ յԱսկեբերանեան ճառս , որոց երբ դէպքն բերած է յունական , — եւ այն միայն յունական — դից անուանց պատահել , զայն կամ ամբողջովին եւ կամ մեկնաբար հայկական դից անուան մը հանդիպեցուցած են , բոլորովին համաձայն թէ՛ իրարու եւ թէ՛ մեր այդ կասկածեալ պատմչաց : Այս ընդհանուր համաձայնութիւնն այնքան կատարեալ է եւ կանոնաւոր , որ անտարակուսելի կ'ընէ կամ կը բռնադատէ իսկ զմեղ ընդունել , որ ի Ե դարու տակաւին անաղարտ աւանդական աղքիւր մը կայր յազգին , գրաւոր կամ անգիր , այդ հանդիպադրութեանց , որում ծանօթ էին եւ ընտել՝ ոչ մատենագիրք միայն , այլ եւ ժողովուրդն , որոց համար էին այդ թարգմանութիւնք : Եւ ոչ այսչափ միայն , այլ եւ զայն կը տեսնեմք որ այդ հատենագրաց ցանկը նոխագոյն է քան զԱգաթանգեղոսին եւ քան զԽորենացւոյն . որպիսի է տեսնել ի Սուրբ Գիրս զՈվրիոն՝ ի Հայկ թարգմանեալ երկիցս , եւ գԴիբոնիսո ի Սպանդարամետ՝ նոյն պէս երկիցս , անուանք որ չեն տեսնուիր այդ յիշեալ պատմչաց քով : Եւ ո՞ կը ներէ մեզ բնաւ ենթագրել որ թարգմանիչք Սուրբ Գրոց , — այդպիսի նուիրական եւ փափուկ գրոց համար կ'ըսեմք , — ինքնակամ մտացածին անուանս ստեղծած ըլլան երեւակայականս , առանց իրիք հեղինակութեան , առանց ապահով ըլլալու որ իւրեանց ընթերցողաց ծանօթ անուանք են : Եւ ի՞նչ այլ կարելի է որ ըլլայ այդ անուանց աղքիւրն , եթէ ոչ՝ վերոյ նշանակեալ աւանդութիւնն՝ նախկին հայկական դիցարանութեան , յորում Հայկդ ի մասնաւորի՝ հայ դիւցազին մը անուն էր անտարակոյս , ի կարգէ Վահագնի , յորմէ եւ առնլով նախկին հայ քրմական աստեղագիտութիւնն , զայն նշանաւոր համաստեղութեան մը վերագրած էր եւ ժողովրդական դարձած ի դարուն . Եւ ի՞նչ տեղի կայր Սուրբ Գրոց թարգմանչաց , յոյն Եւթանամնից օրինակին հետեւելով , որ այդ աստեղատան երրայական անունը ի Յունականն

հարստութիւնը զիխատեալ մեզ ներկայացուցած , ոչ այլ պատճառաւ , բայց զի կ'ուզէ բացարձակ ուրանալ Խորենացւոյ կամ Մարիբասեան հեղինակութիւնը : Բայց զայսմանէ այլուր :

փոխած էր, ինքեանք եւս ի Հայկական փոխել ուզելով, թողուին զայդ ծանօթն, եւ նոր անուն մը ի տեղին փոխանակէին անծանօթ : (1) — Ոչինչ տարբեր ծագումն եւ մեկնութիւն կարեմք տալ նաեւ Սպան դարամնտ անուան : Թէ այս անուամք դիք կը պաշտուէր տու Հայ, կրնայ մեզ անկասկածելի վկայել թովմայ Արծրունուց (Թ. դարու) աւանդածն, որ Արտաչս Բի համար ըսած է : «Հրամայէ շինել մեհեան զՀերակղեայ եւ զԴիրնիսեայ» (տպ. 1832, էջ 59), զոր պատմիչս անտարակոյս Ե դարու ալղրիւէ մը առած ըլլալու է : Արդարեւ այս դարու մէջ այնքան ընտելացած էին Հայք այդ հայկական եւ յունական դից հանդիպադրութեանց, որ շատ անգամ զայդ անունները փոփոխակի ալ կը գործածէին . ինչպէս բաց յայլոց՝ կը տեսնեմք առ Խորենացւոյ, որ տեղ մը զմերն Անահիտ՝ Արտամիս կը կոչէ (Թ. կ), եւ ուրիշ տեղ մը ասոր հակառակ զյունական Դիրս՝ Արամազդ (Ա. լա) (2), — Ունիմք խնդրոյս նկատմամբ ուրիշ դիտել տալու կէտ մի եւս, որ կան յունական դից ոմանց անուանք, ինչպէս Արէս, Հերմէս, Պան, եւն. որոց բնաւ թարգմանութիւնք կամ հանդիպադրութիւնք չեն տեսնուիր առ նոյն մատենագիրս, այսու որ վերաբերութիւն չունէին այդ դիք հայկական դիցաբանութեան հետ, որով եւ ոչ սահմանեալ համապատասխան մը . եւ այս կը հաստատէ մեր տեսութիւնը թէ իրօք որոշ օրինակի մը կը հետեւէին, եւ ոչ ինքնակամ թելադրութեանց մեր Ե դարու մատենագիրք : Սակայն այս հմտութիւն տակաւ պակսել սկսած էր հետեւեալ դարուց մէջ, այնպէս որ Վանական վարդապետ (ԺԳ դար), որ իւր ժամանակին դիտնական եւ հմուտ անձերէն մին կը համարուէր . այսպիսի սխալ հանդիպադրութիւն մը կ'ընէ : «Աստարտն Սիրոնացւոց ամօթն է, զոր Կաղդէացիք Աստղիկ ասեն, եւ Յոյնք Ափրոդիտէս, Հայք Անահիտ» (Տես ի Հին Հաւատք, էջ 263) : Զոյն կը հաստատէ եւ զոր ի վեր անդր յիշեցուցինք ի նոյն մատենէ, թէ Հերմէս դից՝ Տիր հանդիպադրուած է ուրեք ի յետին դարս :

(1) Եւրոպացի գիտնական մը (զորոյ այժմ չեմք յիշեր զանունն) եւ կամ Քննական Պատմութիւն Հայոց ունեցեր են զայն կարծիքն, իբր թէ համաստեղութեանդ Հայկ անունը առնուած ըլլայ մօտակայ աստղի մը Այուի արարական անունէն, թէեւ կը լուն մեզ ցուցնել թէ ո՞ր դարու տոեղծուած է այն : Հաւանական թերեւս ըլլար մեզ ընդունել այդպիսի հեռաւոր սահմաններէ եկած փոխառութիւն մը, եթէ մերձաւորագոյն մեզ վկայութիւնս չունենայինք այդ Հայկ անուան ծանօթ ըլլալուն ազգին՝ իբր նախկին հայ գիտազնի մը անուն, թէ՛ առ նոյն իսկ Ե դարեան մատենագիրս (Ագաթ.), եւ թէ՛ տեղական անուանակոչութիւններէ, նոյնպէս հին, որք բնաւ կազ չունին աստեղարաշխական հաշուոց հետ :

(2) Այս երեւութիւն Պր. Կարիքէր ուզած է բոլորովին այլակերպ մեկնութիւն մը տալ : որ ոչ թէ միայն բռնազրօս կը թուի մեզ, այլ նաեւ կերպիւ իմն իւր ուրիշ տեսութեան հակառակ կ'ելնէ : բայց աւելորդ է մեզ վիճել վրան :

Հուսկ բանիցս ուրեմն՝ քանի որ այդ Եղարու մէջ առ Հայո ոչ հանդիպաղրութեանց միայն, այլ աղդային աւանդական հանրածանօթ տեղեկարան մը կայր նաև իրենց նախկին հեթանոսական ուսմանց վերաբերեալ ազգ ազգ դիտելեաց եւ անուանց, (որպիսի են՝ Պարիկ, Համբարձու, Յուշկապարիկ, Արակեզ, եւն.) եւ կամ բառից (որպիսի՝ Վանատուր, Թերեւս եւ Ամանու, որք նոյն աւանդութենէ առնուած կ'երեւին), (1) բնաւ «տարօրինակ» երեւալու չէ Պր. Կարիէրի այն կատարեալ համաձայնութիւնը, զոր Խորենացւոյ եւ յունարէն Ազաթանգեղոսի մէջ կը տեսնէ: յորոց մին՝ ի Բարդածանայ կ'ուսանէր, եւ միւսն՝ յաղդային աւանդութեանց, զի հազորդակցութիւնն կամ բանաքաղութիւնըն իսկ իրարմէ, զոր Պր. Կարիէր կ'ուզէ ենթադրել, բնաւին անկարելի էր, ինչպէս պիտի տեսնեմք եւ դայն ընդ հուպ:

* * *

Անցնիմք ուրեմն յառաջ տեսնելու թէ Պր. Կարիէր ի՞նչ կերպիւ կ'ուզէ կարելի համարիլ թէ Խորենացի օգտուած ըլլայ Ազաթանգեղոսէն այդ յունական դից առնւնները քաղելու համար:

Վճռական կարծիք չյայտներ, այլ երկու ենթադրութիւնս մեր առջեւ կը գնէ, մեզ թողլով ընկել անոնց միոյն ընտրութիւնը (ՀԱ. 357 ա): Երկրորդ ենթադրութենէն սկսելով, կարելի կը համարի որ Խորենացւոյ դործածած հայերէն Ազաթանգեղոսն: «Դից կրկին անունները թէ՛ հայերէն եւ թէ՛ յունարէն միանգամայն կը ներկայացունէր»: եւ այս իւր ենթադրութեան իբր առաջին ապացոյց կը համարի մեր այժմեան բնադրին մէջ տեսնուած այն՝ խօսքը որ տեղ մը Աստղկան համար ըսած է: «Սենեակ Վահագնի կարգացեալ ըստ յունականին, որ է Ափրոդիտէս» (Տպ. Վենեատ. Էջ 607): եւ երկրորդ ապացոյց՝ Յուլզանդայ ըսելն ուրեք թէ «կործանեաց զբագինան մեհենիցն Հերակլեայ, այսինքն Վահագնի», զոր կը համարի թէ «ապահովապէս» յԱզաթանգեղեայ փոխառութիւն միէ: — թէ եւ հակընդդէմ, զյունականն հայկականաւ մեկնելով: Իէ որ Պր. Կարիէր լաւ մը խուզարիէր մեր Եղարու հայկական մատենագրութիւնը, այդպիսի վկայութիւնս եւ փաստ՝ շատ աւելի կարող էր մեր սոզեւ թափել, զամնքն ալ համարելով որ յԱզաթանգեղեայ առնուած են, թէեւ ասսանք մեր նախորդ բանից մէջ այդ երեւութիւն ի'նչ ըլլալը: Միայն այն զարմանալի կը թուի մնզ, որ Պր. Կարիէր Յուլզանդայ վրայ կը կասկածի իբր յետնոց ներմուծութիւն՝ ընդօրինակուած իւր ենթադրեալ Ազաթանգեղեայ «կատարելագոյն» բնագրէն, եւ բնաւ չկասկածիր, որ նոյն իսկ Ազաթանգեղեայ մեկնաբանութիւնն ըլլայ բուն «յետ

(1) Տես զՅաւելուածն որ ի վերջ Հարձափորձիու:

նոց ներմուծութիւնն», որոյ կարկատանք ըլլալուն շատ նշաններ կան։ Նախ հասուածոյն խորթ շարադրութիւնն, որ պատճառ եղած է տպագրողաց սխալ կիտադրութիւն մը ընել, զոր մեք ճշդիւ յառաջ բերինք, փոխանակ կարդալու, ինչպէս իմաստն կը պահանջէ, այսպէս։ «Անենեակ վահագնի կարդացեալ, ըստ յունականին՝ որ է ինքն Ափրոդիտէս»։ Երկրսրդ՝ որ է ինքն շաղկապն եւս խորթ, որ անձանց համար ըսուած գիտեմք, եւս ոչ վերացեալ գաղափարաց համար, առ որ կը դորժածուի այսինքն (1)։ Երրորդ՝ Ափրոդիտէս ձեւը, որ յետնոց է, փոխանակ Ափրոդիտէ ըսելու (2)։ — Բայց ենթադրութիւնն անյարմարութիւն մը եւս ունի մեծ։ զի եթէ Խորենացի (անշուշտ համարելու եմք աստ' և դարու) կարող եղած է «անթերի» Ագաթանգեղոս մը ձեռք ձերել, ի՞նչպէս անկարող գտնուած է յունարէնի թարգմանիչն, որ հարկաւ յոյժ նախորդ էր քան զի դար, նոյնպիս մը չգտնելու իւր թարգմանութեան համար, որով այժմ հայերէնին նման միայն այդ տեղ կը տեսնուի այդ յունական անուան հանդիպագրութիւնն կամ մեկնութիւնն։

Գալով Պը. Կարիէրի միւս ենթադրութեան, այսպէս կը բացատրէ նա զայն։ «Մովսիսի Խորենացւոյ կրնար ծանօթ եղած ըլլալ, ուղղակի կամ անուղղակի ճամբով, Ագաթանգեղոսի յունարէն ընագիրն, որ ըստ ինքեան անկարելի բան չէ»։ Եթէ այժմեան յունարէն թարգմանութիւնն էր Խորենացւոյ ձեռքը դունուածն, եւ անտի կ'ուսանէր յունական հանդիպագրութիւնները, հարկ էր որ զԱրամազդ ոչ Դիոս, այլ Կոռնու թարգմանէր, եւ զԱստղիկն՝ Աստղ (Ածոնց), եւ կամ մոռնալու չէր նաեւ Աշտիշատու Ասկեմօր արձանն։ Բայց մեք աւելի ինչ ունիմք առարկել։ զի այն որ կը համարի թէ այս իւր ենթադրութիւնն «ըստ ինքեան անկարելի բան չէ», մեք բացարձակապէս անկարելի կը համարիմք, այն ամենապարզ պատճառին համար, որ ի ե դարու, յորում կ'ապրէր Խորենացի, այդ յունարէն թարգմանութիւնն տակաւին ծնած իսկ չէր։ Զայս միայն մեք չեմք ըսողը, թարգմանչին հայերէն լեզուին տգիտութեանց նայելով, որ անպատշաճ էր ե դարու գիտնականի մը, այլ նա ինքն Գուշչմիդ, որ բաց ի զնա հայազն կասկածելու,

(1) Այսպէս ըսուած է։ «Արիստարուղոս վարդապետ, որ է ինքն յազգէ քահանայիցն օծելոց սակի»։ (Մակար. Բ. ա. 10)։

(2) Ափրոդիտէս ձեւը տեսանք քիչ առաջ Վահական վարդապետի բանից մէջ։ կը տեսնեմք դարձեալ առ Միքայէլի Ասորեոյ (ԺԴ դար)։ «Պատկեր Աստղկայ, որ է Ափրոդիտէս»։ — ուր դիտելի է եւ Աստղկայ հոլովումն, որ նոյնպէս յետնոց է, — ինչպէս հոլոված են եւ Թովմա Արծրունի (Ժ դար), եւ Կեղծ-Խորենացի ի ճառն Հոփիսիմեանց (ԺԱ դար)։ Ագաթանգեղեայ հայերէն ընագիրն լաւ զանազանած է արական անունները, Վրթանէս, Արիստակէս, Արտիթէս, Արսուկէս, Ագապէս, Լիկրանէս, եւն., յիգականացն Հոփիսիմէ, Գայիանէ, Նանէ. — այլ ինչ է՝ երբ անուանքն չեն յունականք զոր օրինակ, Մամբրէ, Միքիէ, եւ Սինէ, Քարքէ (լերինք)։

շատ հաւանականութեամբ . որ մեք ի Յունակողմանց մէկը կը համարիմք , — յունական լեզուի նշաններէն՝ Զ դարու գործ կը համարի , եւ յետոյ ճշդագոյնս , տօմարագիտական հաշուօք , կը դնէ ընդ մէջ օօօ եւ 591 ամաց . (Agathangelos . 1877 . էջ 1-2 եւ 8) :

Զեմք կարծեր որ Պր . Կարիէր մեր այս հերքման առարկութիւն մը ընել փորձէ , քանի որ մեք տակաւին մեր իրաւանց մէջ եմք զիսրենացի Ե դարու մատենագիր նկատելու , ցորչափ ինքն մեր նախորդ առարկութեան տակաւին պատասխանած չէ նկատմամբ . Սասանեանց անկման եւ Արաբացւոց երեւման խնդրոյն , յոր ի սկիզբն Հարցափորձիս ակնարկեցինք , Սակայն նոյն իսկ Պր . Կարիէրի բանից կարգն եւ հարկն բերած է , որ ալ որոշակի յայտնէ թէ ի՞նչ կը խորհի Խորենացւոյ ապրած ժամանակին համար , որ Կարեւորն էր , մանաւանդ իւր Գաղղիացի ընթերցողաց : որք այնքան երկար վէճեր լսեցին այնպիսի խնդրոյ մը վրայ , որոյ այդ ժամանակի խնդիրն հիմնական կէտն է եւ կարեւոր լոյսն : Սակայն յայտնեցինք արդէն որ Պր . Կարիէր այդ խնդրոյն հետ խորհրդաւորութեամբ մը կը վարուի . գրուան մը կ'անցունէ վըրան . առանց որոշ դար մը անուանելու , կը շատանայ անոր վերացական նկարագիրը տալ , իւր ընթերցողաց թողլով գուշակել վայն : Զայդ հետարշրական նկարագիրը հարկ է որ բան առ բան ի մէջ բերենք , տեսնելու թէ ինչպիսի՛ գուշակութիւն կարող կ'ըլլամք հետեւցունել անտի :

«Այն դարուն մէջ , յորում կ'ապրէր : կ'ըսէ , Մովսէս Խորենացի հազիւ աղօտ գաղափար մը կրնար ոք կազմել Հայոց հին կրօնքին վըրայ . աւանդութիւնն անհետ կրսուած էր» (ՀԱ . էջ 357 թ) : Այս նկարագիրն չներէր մեզ զԵ դարն ենթագրել . զի արդէն տեսանք որ այդ Ե դարուն մէջ բաւական կինդանի էին նախկին հեթանոսական կրօնից աւանդութիւնք . զայդ նաեւ Բուզանդ յայտնի կը քարոզէ բազմից , եւ Խորենացի նոյնպէս : — «Ֆիրքերն որ այն ատեն արդէն բազմաթիւ էին եւ ձեռքէ ձեռք կ'անցնէին , յոյժ սակաւ կը խօսէին այն հին կրօնքին վրայ , ինչպէս նաեւ օտար կրօնքներու . միայն մէկ քանին կը մաքառէին Սասանեանց մազգեզնականութեան դէմ» : Այս նկարագիրն կարծեմք ի Ե դարն կ'ակնարկէ ճշգիւ , յորում յիրաւի եղիշէ եւ Եղինիկ կը գործէին , եւ այդ Ե իսկ դարուն մէջ էր մազգեզն դենին մոլեռանդ գործունէութիւնը , որ անկաւ բոլորվին Սասանեանց անկմամբն յիին , եւ իսպառ շիջաւ նոյն իսկ յազգին անոր շահագրգոռութիւն իսկ յիին , նոր եւ հզօր կրօնք մը ի տեղն փոխանակելով՝ Արաբականն : — «Հին սրբավայրք , կը յարէ Պր . Կարիէր , նուիրուած էին նոր պաշտաման եւ տօնք քրիստոնէացած» : Այս խորհրդածութիւնն եւս հեռի կը պահէ զմեղ Ը դարէն , յորում յորս հարիւր տարեաց հասակ առած էր քրիստոնէութիւնն ի Հայս , որով անյարմար «նոր» կոչվելու , մինչդեռ Եին համար ամենայն կերպի է ըսել : — «Նոյն կատարուեցաւ ի Հայս ,

ինչ որ բոլոր ի միւս քըիստոնէութիւն դարձած աշխարհաց մէջ, բաց ի Յունաստանէ եւ ի Հռոմայ, ուր փայլուն եւ անջնջելի գրականութիւն մը գէթ կենդանի կը պահէր նախկին պաշտամանց յիշատակը»։ զայս վերջինս ընթերցողաց կը թողումք պատշաճեցունել ո՛ր դարու որ կամին, զի մինչեւ ի մեր ներկայ դար կրնայ յարմարիլ։ Սակայն Պր. Կարիէր, իւր այն տարտամ, երկդիմի եւ անկցորդելի գաղափարոք զանգեալ նկարագրէն հետեւութիւն կը հանէ, թէ իւր այս չ դարուն Խորենացին՝ կարող չէր Արաթանգեղոսէ տարրեր աղբիւր մը ունենալ «Հայ ազգին հեթանոսական կրօնից վրայ» տեղեկութիւններ տուող, ինչպէս «Նաեւ ցայսօր նա է միակ խարիսխ ամեն հետազօտութեանց Հայկական Պանթէոնին»։ Անշուշտ այնքան կը զօրէ հետեւութիւնն, որքան իւր նախադասութիւնն, եթէ կայ բնաւ լրջութիւն այս ձեւ տրամախոհութեանց մէջ։

* * *

Հասած եղանք հուսկ ուժին անդ ուր Պր. Կարիէրի ընդհանուր խնդրոյն կենսական կէտին վրայ ըրած տեսութիւնը եւ վերջնական վճիռը կը մնայ լսել, եւ մեք անհամբեր կը սպասէինք այնմ, — այն է թէ ո՛րքան ստուգութիւն ունի նոյն իսկ այն քաղաքական-պատմական դէպքը։ որոյ վրայ կը հիմնէ եւ որոյ հետ կը կապէ Խորենացի յունական արձանաց փոխազդութիւնը, — Արտաշիսեան արշաւանքը։ Սակայն այս խնդրոյն սեմոց վրայ Պր. Կարիէր համառօտ խօսքով մը զիւր մէկ քննադատական հայեցուածը կը յայտարաբէ, յորմէ մեք չեմք կրնար անտարբեր անցնիլ, զի կարեւորք կը բովանդակին ի նմա մեր այս հարցափորձին վերաբերեալ։

Պր. Կարիէրի յայտարարածն կամ յիշեցուցած ոչ այլ ինչ է, բայց քննադատական արուեստին հետազօտութեանց մէկ ձեւն, զոր ինքն նոր առմամք մը, գրականական արուեստէ փոխ առնլով։ Régression = վերադառնորդին (ըստ ՀԱ.ի), ուզած է անուանել, — իբր ճարտար միջոց մը, որով կեղծ մատենագրաց նենգութիւնները երեւան կը հանուին՝ անոնց նախանկատեալ մտածութիւնները պրապելով, որք հաւանական ընծայել ժամար իրենց նպատակաւորեալ գաղափարը կամ ստութիւն, հեռուէն հեռու աստ անդ պարագաներ կը յերիւրեն իրենց ապագայ ընկերքը հաստատելու համար։ Պր. Կարիէր զայս խորամանկեալ արուեստը կը տեսնէ նաեւ ի Խորենացի, բայց ոչ աստ միայն, այլ եւ այլուր, եւ ըստ այնմ գատաստաններ ըրած իւր նախորդ էջերուն մէջ, եւ մեք լուութեամբ անցանք յայնժամ, ներկայ ասթիս պահելով համախումբ անոնց քննադատութիւնը։ Զանց չէինք կրնար ընել զայս, ոչ թէ միայն իւրաքանչիւր դէպքին մէջ եղած անընդունելի դատաստանները

երեւան հանելու համար, այլ նոյն իսկ այդ ի վերադառնութենք կոչուած ապացոյցին ի՞նչ վտանգաւոր եւ խարէպատիր, եւ յաճախ եւս բոլորովին անտեղի ըլլալը ցուցընելու :

Կարեւոր այնքան կը համարիմք զայս քննութիւնն ընել, զի ի վաղուց նշմարած եմք որ այդ ձեւ քննադատութեամբ մինչեւ անդամ զեղծած են Խորենեան քննադատք, սկսեալ ի Քննական Պատմութենէ Հայոց մինչեւ ցԴուռամիդ, եւ մինչեւ ցնոցա հետեւողն, կարծես իմն զայն դիւրագիւտ, դիւրահեշտ եւ դիւրագրապանելի զանելով, եւ ձրի եւ անհամարատու :

Բանամք, առաջին հանդիպմամբ մը, ՀԱՅ 355 թ էջը : — Անդ Պը . Կարիէր ի մի հաւաքելով ինչ որ Խորենացի ըսած է եւ պատմած յանուն Բարշամայ (Ա. ժդ) եւ Բարշամինայ (Բ. ժդ), կը համարի թէ նոքա ամբողջպին ծաղկումն են եւ մոտացածին բարզաւաճանք՝ լոկ այս մերկիկ եւ կարճառօս տեղեկութեան Ագաթանգեղեայ թէ Բարշամինայ անուանի դից արձան մը կայր ի Թորդան, եւ զայն կործանեց Գրիգոր . Խորենացի այս վտիտ նիւթէն հանած եւ յօրինած է իւր երեւակայութեան մէջ մանրանկար պատմա - դիցարանական հագներգութիւն մը եւ վերադարձաբար իւր պատմութեան մէջ ասու անդ անոր մասունքը Ցըրուած, միշտ խորագէտ ուշագրութեամբ մը որ չը մատնուի թէ իւր այդ համեմենալ պատրաստութիւնն Ագաթանգեղեայ պարկեշալիկ սեղանոյն Փշրանքներէն է : Արդ դիտմամբ կըսկսի ուրեմն զԲարշամինայն ի Բարշամ փոխել, հետու ժամանակաւ զնա Արամայ հակառակորդ երեւցունել, սպաննուիլ տալ անկէ (ի պարծանս հայրազն դիւցազնին), յետոյ աստուածացունել, պաշտել տալ Ասորուց (նախապատրաստութիւն Ագաթանգեղոսի մերձննալու), եւ վերջապէս յետ դարուց տալ մեծին Տիգրանայ զայդ Ասորուցն արձանն ի Միջազետաց փոխադրել ի Հայու, այս անդամ, յայտնի է՝ Բարշամինա անուամբ, եւ յաւելուած մի եւս խորագիտութեան Խորենացւոյ՝ որ զիւր այս ամեն խնամօք հիւսեալ դիւցազներգութիւնը անկատ թողու՝ չպատմելով անոր կործանումն ի Գրիգորէ, որպէս զի կապն շատ մօտ չերեւի Ագաթանգեղեայ ընթերցողին աչքին : — Ահա օրինակ մը վերադարձական հետազոտութեան, որ անշուշտ պատմուած դիցազներգութիւնն եւ ինքն ոչ նուազ ճարտարահիւս : Սակայն եթէ մեք ուզենամք քննել թէ հուսկ ուրեմն ի՞նչ նպատակի ծառայեցունել ուզած է Խորենացի զիւր այս յզացումն, — իւրեն պարզութեանը վերածելով, ուրիշ բան չեմք գտներ, բայց եթէ Ասորի մը, որ ժամանակաւ իւր «հայրենեաց ապականիչ» էր, իւր «սիրելուցն եւ քաջին եւ հայրենասիրին» Արամայ (1) թշնամի վնասակար :

(1) Զէր կրնար բարձրագոյն գովեստ մը տրուիլ հայրենասիրի մը քան ինչ որ տուած է Խորենացի իւր այդ դիւցազնին . «Սա այր աշխատասէր եւ հայրենասէր եղեալ, լաւ համարէր զմեռանելն ի վերայ հայրենեաց, քան թէ տեսանել զորդիս առարածնաց (յորոց մին էր եւ Բարշամըդ) կոխելով զանամանս հայրենիս» (Ա. ժդ) :

եւ ի նմանէ իսկ սպանեալ անարգաբար . զայդ Ասորին վերջ ի վերջոյ բերել եւ իւր հայրենակցաց պաշտէ՞լ տալ : Արդարեւ այդ է դարու Խորենացին անիմանալի արարած մի է . մերթ յետին կարգի խորագէտ , եւ մերթ յետին կարգի ապուչ :

Անցնիմք ուրիշ օրինակի մը . Խորենացի իւր խեղճումնակ Ագաթանգեղոսը ձեռքը թղթատեղու ատեն եւ նոր սնունդ մը մուրալու . յանկարծ աչքին կը հանդիպի օր մը Վահեվանեան մենեան անուն մը ի Տարօն . սովումահ միշտ , բայց միշտ ալ վառլուուն «երեւակայութեամբ» օժտեալ , անդէն կը յղանայ միտքը այդ մենեանին քարերէն «որդիս Արքահամու» յարուցանել . եւ կը յարուցանէ նախարարական եւ քրմական փառաւոր ցեղ մը Վահունի անուամբ , հաստատեալ ի Տարօն . սակայն պահ մի յետոյ անդրադառնալով թէ Ագաթանգեղոսի մէջ այդպիսի անուն չըլլալով՝ մի՛ գուցէ պարտաւորի , ծանր յանցանք մը գործել կուտայ անոնց եւ Տիգրանայ բարկութեամբն պաշտօնընկէց կ'ըւլան , յարմար ժամանակին ի չիք դառնալով . թող այնուհետեւ իւր դատախազն զինքը զատի կանչէ . (Բղդ. ՀԱ. Էջ 356 ա) : — Բայց թէ այդ վերադարձական քննադատին առարկէ մէկը թէ այդ Վահունեաց անունն Խորենացւոյն գիւտն չը կրնար ըլլալ , վասն զի Ս. Ներսիսի՝ Վարուց նախարարական ցանկին մէջ ալ այդ անունն կը յիշուի , անշուշտ պատասխան կ'ընդունի : Վերադարձութեան մեթուսէն թէ ինքն ալ գիտէ զայդ (Տես անդ) . բայց իւր քայլերն ամուր են , չեն զեղեւեր բնաւ . այդպիսի մանր խոչնդուներու վրայէն զիւրին է աչքիսիկ սատնուլ :

Ուրիշ օրինակ . Խորենացի Ագաթանգեղոսի մէջ երկու Անահիտս յիշած է , զմին յԱրտաշատ եւ զմիւսն յԵրիզա . ի՞նչ պատմական նիւթ կարող եղած է հանել անտի փառաւոր՝ Խորենացի . — Տիգրանայ կամ Արտաշիսի երկու մեծամեծ արշաւանս ստեղծել , ի պարծանս ազգին . զմին ի Փոքր - Ասիա եւ զմիւսն յԵլլադա , եւ այդ երկու աշխարհներէն զատ զատ Անահիտսեր բերել տալ (Բղդ. ՀԱ. Էջ 357 բ) :

Չորրորդ օրինակ մի եւս . ի՞նչ զիտաւորութիւն կրնայ նկատել վերադարձական հետազոտութեան թափանցող աչքերը Ըդարեան Խորենացւոյն «երեւակայական» սնեկդագորդութեան մէջ որ կը պատմէ թէ յունական արձանաց հետ նաեւ Յոյն քուրմեր եկած են ի Հայս . — Այն թէ անով կարող ըլլայ մեկնել թէ ինչո՞ւ այդ արձանք անհաւասար բաժնուեցան Հայաստան աշխարհին մէջ (Բղդ. ՀԱ. 356 ա-բ եւ 324ա) : — Բայց ի՞նչ պէտք Խորենացւոյ զայդ հոգը իւր վրայ առնուլ : այն որ քան զինքն նախորդ պատասխանատու մը կայր , Ագաթանգեղոս : Պատասխանը զայս կ'ենթադրեմք . Վերադարձական հետազոտութիւններ ընելու ոչ պարտք ունի եւ ոչ ժամանակ . իւր քննադատ այսն նպատակն աւելի բարձր է .

որ է դարուս գործունէութեան ոգին, որ բան մը արտադրել կը պահանջէ, մանաւանդ զի եւ «հղօրք հզօրագոյնս պահանջեսցին»։ Արեւելեան պատմական եւ այլ խնդիրք չօտիզե ըոյսեր են։ բերրի հողերն զայդպիսիս լաւ կ'ուռնեցունեն։ անոնց քնարեր հովանւոյն ներքեւ գոհ բաղմականներ առատ կը գտնուին։ ներելի է այդ յոյր բոյմերուն տերեւներն ալ իբր պտուղ հրամցունել իբր նոր ճաշակաւոր բան մը։ (1)

Վերջերս, ինչպէս յայտնի է, Գերմանական պետութիւնը զիւր ծովային զօրութիւնը ամրացունելու համար՝ զնաւատորմիղն աճեցունել կ'առաջարկէր ազգին։ նոյն օրերը կը հանդիպէր որ քանի մը գերմանացի նաւեր ձերբակալուին յԱնդիյացւոց ի Հարաւային Ափրիկէ։ Եւ ահա փետրուար 7 աւուր նատին մէջ ընդդիմադիր Երեսփոխաններէն մին այդ պերադարձական» զինուք զինեալ՝ ահեղ բողոք մը արձակեց ի Դահլիճին։ Պետութիւնը դիտմամբ այդ ձերբակալութիւնները ընել կուտայ, որպէս զի իւր նախամտածեալ խորհրդոյն պէտքը տեսնուի։ — Նոյն օրիւնակ գէպք մը եւս յԱնդիյա։ ծանր կորուստներ կը կրէին Անդիյացիք ի նատալ, եւ առիթ տուած էր այն՝ զինուորագրութեան օրէնք հաստատելու վրայ խորհրդի, նոյն իսկ Պետական անձանց կողմանէ։ Ընդդիմախոն երեսփոխանի մը բաւական երեւցաւ բողոքել նախորդին պէս թէ դիտմամբ թոյլ կը տրուին այդ կոտորածք, որպէս զի զինուորագրութեան խորհրդութքը յաջողի։ Եւ սոքա պատմականք են, եւ կարծեմք ամենաճշգրտիտ նմանութիւն ունին նախորդ օրինակներուն հետ։ այսու միայն տարբերութեամբ, որ անդ երկու դահլճաց մէջ ալ բաւական զուարթութիւն ծնուցին այդ տրամախոռութիւնք, եւ թերեւս այն իսկ էր ատենախօսներուն միտքը։ իսկ աստ մեր խնդրոց մէջ՝ ափիբերան հրացմունք, իբր քննադատական արուեստին հրաշանուրը եւ հանձարալից դիւտք, անտի է որ բազմաթիւ հետեւողներ կը տեսնեմք, որոց վրայ ուրիշ առթիւ։



Վերջապէս ահա այս վերադարձական հայեցողութեամբ է որ կը մըտնէ Պր։ Կարիէր նաեւ մեր առկախ թողած վերջին կարեւոր խնդրոյն մէջ, այսպէս խորհրդածելով։ «Ալգաթանկեղեայ գրքէն քաղուած տեղեկութիւնները գործածուեցան՝ վերադարձարար յունական կոոց ծագումն եւ ի Հայաստան փոխագրութիւն պատմելու»։ իսկ թէ ո՞յք էին Խորենացւոյ դիտաւորեալ վերադարձութիւնք այդ ստայօդ պատմութեան մէջ, ինքն Պր։ Կարիէր կը թուէ եւ կը գտնէ երեք թուով։

(1) «Վերադարձական» քննադատութեանց հնարքը այնքան յարգի գտած կ'երեւի ի գարուս, որ նաեւ աշխարհվարական (քոլունու) դրութեան մէջ ալ մուտ գանել սկսած կը տեսնեմք։

Նախ՝ «Այդ արձանաց իւրաքանչիւրն ո՛ր կողմերէ փոխադրուած ըլլալը տեղեկացունել», — Ենթադրութիւն մը՝ որ չէր կրնար կարծեմք բնաւ ոչ Ըգարեան Արքանցի մը շահագրգռել, որ այդ բանին համար ստութիւն մը յօրինէ, եւ ոչ իւր գարուն մարդիկը.

Երկրորդ՝ «Տեղեկացունելու թէ Հայկական կռապաշտութիւնը Յունական ծագումն ունի» . . . Ենթադրութիւն մը եւ այս, որ, ներուի մեզ ըստ ոչ թէ միայն հակաժամանակեան է (anachronisme) և դարու թէ՛ զաղափարաց եւ թէ ուշադրութեանց, եւ բոլորովին արդի (moderne) մտածութեան ձեւ է, այլ եւ նոյն իսկ այդ արդի գաղափարն, որուն առաջին վարդապետող գիտեմք, որչափ ծանօթ է մեզ առ այժմ, Պրոֆ. Գելցէր (Բազմ. 1897, էջ 429), բոլորովին անընդունելի է: Պատմութիւնն կ'ըսէ մեզ, թէ Հայք որ զայդ յունական արձանս ընդունեցան, ոչ իբրեւ յունական դիս պաշտեցին զանոնք, այլ փոխեցին անոնց անունները, հայացուցին զանոնք, եւ իրենց արդէն ծանօթ ընկալեալ եւ յատուկ Հայկական եւ Արեւելեան դից կերպարանօք պաշտեցին. միայն Բարշամինայն անփոփխ մնաց, եւ այն յունական չէր: Եթէ ընդունուեցան ի Հայոց եւ անձկանօք բաշխուեցան յնրիզա, ի Թորդան, յԱշտիշատ եւն., անոնց գեղեցկարուեստ եւ ազնուանիւթ ըլլալուն համար էր. զի մեհեանք կային արդէն այդ տեղերն, նոր շինութեանց յիշատակութիւն չեմք լսեր ի պատմէն. հին մեհենից մէջ այդ գտնուած նախկին արձանօք հաւանականաբար անշուռք, թերեւմ եւ փայտեղենք էին, եւ այն կ'երեւի պատճառ, որ Գրիգորի Կործանմանց մէջ ուրիշ ազգային մեհենից եւ դրօշելոց կործանմունք չեն յիշութիր իբր աննշանք: Պրոֆ. Գելցէր, իբր ապացոյց իւր կարծեաց զայն ի մէջ կը բերէ: իբր թէ այդ յունական արձանաց հետ նաեւ Յոյն քուրմք ցըռուեցան եւ սփոռուեցան յայլ եւ այլ կողմանս Հայաստանի (Բզմ. անդ), կարծիք կամ հնթագրութիւն բոլորովին հակառակ պատմութեան, որ նա մանաւանդ կ'աւանդէ թէ այդ Յոյն քուրմք չսիրելով Հայաստանի խորերն երթալ եւ հեռանալ իրենց հայրենեաց մօտակայ սահմաններէն, «պատճառեցին ըղձութիւնս»: (զոր նոյնպէս սխալ կը մեկնէ Գելցէր), եւ այնու հրաման ընդունեցան ի Տիգրանայ միալ միայն յամրոցն Անի, ուր եւ Բարգածան յիշ դարու տակաւին հաստատեալ կը գտնէր զիրենք: իսկ միւս տեղեաց մեհենից քրմապետութիւնն Վահունեաց յանձնուեցաւ՝ իրեւ իրենց ցեղական ժառանգութիւն եւ իրաւունք, ինչպէս սովորութիւն էր նաեւ շրջակայ մօտաւոր ազգացն: Այս հեթանոսական ազգային սովորութիւնը շարունակեց նաեւ առ քրիստոնէութեամբ որ Հայաստանեայց հայրապետական իշխանութիւնն ժառանգական եղաւ Գրիգորեան աղդատոնմին, եւ կը սխալին Գելցէր եւ այլք, երբ Հրէական ինչ կը տեսնեն անդ, որ պատմագրապէս իսկ անտեղի է, բնաւ վերաբերութիւն չըլլալով այս պարագային մէջ ընդ հրէութեան, եթէ արդարեւ

Հայկական դիցապաշտութեան մէջ յունական ազգեցութեան երանգ մը կը նշաբուի, անոր ծագումն հնագոյն է քան ղերատէս - Տիգրանեան ժա հանակն եւ քան զԱրշակունիս . գուցէ առ Աքեմենեօք, առ որովք Արտաշէս Մեմոնի կ'ընծայուի ի Թերոսոսէ (1) յունական արձանապաշտութեան կամ կուպաչտութեան ձեւն ընդունելը, Զրադաշտական պարզաձեւ օրինաց հակառակ : Արդէն Խորհնացի ի Մարիբասայ ժամանակակից պատմէ ուսեալ կ'աւանդէ թէ Վաղարշակ «անդրիս արեգական եւ լուսնի եւ իւրոյ նախնեաց» հաստատեաց Արմաւիր» :

Թողով զառնք ուրեմն զամք երրորդ ենթադրութեանն, որ աւելի բանաւոր երեւոյթ մը ունի, եւ ուր իսկ է մեր խնդրոյն վերջին հանգոյցն . այն թէ Խորհնացի վերադարձար տրձաններ բերել տուած է ի Յունաց աշխարհէն ի Հայս, որպէս զի այնու իրաւունք տայ ազգին պարծենալու «իւր արքայից աշխարհակալութեանց» վրայ, զայդ «չքեղ աւարները իրը վկայ եւ «հաւաստի նշանս յաղթութեան» (trophées) ցուցրնելով : Բայց Պր. Կարիէր այս ենթադրութեամք միայն չը գոհանար, այլ վրայ կը բերէ զիւր վերջնական վճիռն արձեկելու, — բոլորովին անակնելայ խօսքով մը սկսելով . «Եթէ : ինչպէս որ Կարծեմք թէ այժմ հաստատեցիլ (avoir établi) (2) թէ Յունական կոոց ի Հայաստան մուծուիլն որ եւ է իրական դեպի մը յնանապատասխաներ, այլ ընդհակառակն Ա. Խորհնացւոյ խորհրդածող երեւակայուրիքան արդիւնքն է, իւր գրոց շատ մը գլուխներուն պատմական արժէքն վասնգուած կ'ըլլայ» (ՀԱ. էջ 358 ա) : — Հաստատուած, ապացուցուած, ո՞ւր, ե՞րբ եւ ի՞նչպէս : ե՞րբ տեսանք կամ լսեցինք երբեք Պր. Կարիէրէ այնպիսի ապացոյց մը թէ իրական դեպի մը բնաւ պատահած չէ . մեր տեսածն եւ լըսած ցարդ լոկ ենրադրութիւններ էին, վարկածներ, որոց կարծեմք եւ ոչ մին ցարդ ողջ լինելն ստուգուեցաւ, թող թէ հաստատեցաւ կամ ապացուցուեցաւ : Քննադատականին մէջ ենթադրութիւնք յապացուցէ այնքան հեռի են, որքան արեւելք յարեւմացից : Եւ ի՞նչ է ապացուցուածըն . — թէ «յունական կոոց ի Հայաստան մուծուիլն որ եւ է իրական դեպի մը յնանապատասխաներ» : Արդարե՞ւ . հապա ի՞նչպէս ընդունիմք երբ միւս կողմէն, նոյն իսկ Պր. Կարիէրի գովասանեալն Պրոֆ. Գելցէր, բոլորովին հակընդդէմ զնակառակն կը հետեւթունէ Խորհնացւոյ այդ Արտաշէս - Տիգրանեան արշաւանաց եւ աւարհարութեանց պատմու-

(1) Հատակուորք. էջ 70, տպ. Richter.

(2) Զապոդ էtablir մեք զդուշացանք ապացուցանել թարդմանել թէ մի՛ գուցէ խանգարած կամ չափազանցուցած ըլլամք մեր կողմանէ այդ բառին իմաստը, որ տարօրինակ երեւոյթ մը ունի աստ. սակայն ՀԱ. ապացուցանել թարգմանելն անճիշդ չէ նկատած, եւ իրաւացի կը տեսնեմք : եւ այս զայն կը հաստատէ որ անկողմանաէր ընթերցող մը կամ թարգմանիչ տարբեր չնկատեր ինչ որ մեք ալ նկատեցինք, եւ ըստ այնմ կը վիճեմք :

թեանն ակնարկելով, թէ «Յունական դից պատկերք եւ քուրմք բերուեցան ի Հայաստան եւ հաստատութեցան. եւ այս՝ շատ լար կը միաբանի ինչ որ գիտեմք Տիգրանայ արթայի վրայ յարեւենեան աղբեցաց» (Հայկ. դիցար. ի Բզմ. 1879 էջ 429). եւ երկրորդ անգամ. «Իսկ Յոյն քրմաց ի Հայաստան բերուիլն մեհենական պաշտամանց համար՝ կատարելապիս կը համաձայնի այն տեղեկութեանց ինք, ինչ որ գիտեմք յոյն աղբեւըներէ Տիգրանայ արքայի քաղաքական դրութեան նկատմամբ» (Անդ. էջ 474). եւ Պր. Կարիէր ոչ թէ միայն կ'ուզէ ուրանալ զայս կամ անգիտանալ, այլ եւ ապացուցեալ համարիլ զհակառակն։ Ո՞չ դարձեալ նա ինքն քաջածանօթն Թ. Մոմմսեն (Th. Mommsen). — նա որ շատ ալ նպաստաւոր միտք չյայտներ Խորենացւոյ պատմելեացն, — այսպէս կը ծանօթաբանէ նոյն Խորենեան այս պատմութեանց վրայ ճշգութիւն մը աւելի տալով պարագայից. «Անաշխատ խելամուտ կ'ըլլայ ամեն ոք թէ ակնարկութիւնք են Միհրդատեան առաջին պատերազմ գլխաւոր պատմահարաց» (1), Բայց Պր. Կարիէրի այս «միամիտ» անմտադրութիւնն այնքան աւելի մեր աչքին կը զարնէ, երբ կը յիշեմք որ ինքն եւս քանի մը տարի առաջ, իւր «Արդարու զըոյց»ին մէջ ըստ է աւրեք. «Բայց Տիգրան Բով, որ Տիգրան մնձն է, Միհրդատայ փեսայն, եւ Արտաւազդաւ շատ հաստատուն պատմակ ան հողի վրայ կը գտնուիինք։ Տիգրանոյ թագաւորութիւնը՝ Հայաստանի հին պատմութեան ամենէն աւելի փառաւոր եւ միանգամայն ամեն ածան օթ մասը կը կազմէ» (ՀԱ. 1896 էջ 238). — եւ ի հաստատութիւն իւր բանիցն զընթիրցողն կը հրաւիրէ Th. Reinachի Mithridate Eupator անուն գործոյն «Միհրդատ առ Տիգրանայ» — ըստ իւր վկայելոյն՝ «գեղեցիկ» գլուխը կարդալ եւ մեք կարդալով ի՞նչ կը գտնեմք այլ այդ գլխոյն մէջ, բայց այդ Տիգրանայ արքայական ճոխութեանց եւ պերծութեանց հետ՝ նաև անոր յունասիրութիւնը եւ Յունական ամիորժակաց յարիլն եւ նորքօք զՀայաստան գեղազարդելու ջանքերը, ուր այսպէս սկիզբն կը դնէ պատմիչն իւր բանից. «Արդէն Արեւմտեան գաղափարաց աղդեցութիւնը կը սկսէր թափանցել այդ բարձրարոս արքունեաց մէջ»։ Եւ արդարեւ, ո՞ր անկեղծ միտք, որ կանխակալ կարծեօք բռնուած չէ, եւ կամաւ թէ ակամայ չուզեր տղիտանալ, չտեսներ Խորենացւոյ այդ յունական արձանաց դալստեան պատմութեան մէջ՝ ամենայարմար կապակցութիւն մը նոյն ժամանակեան դիպաց հետ որ

(1) Հստ գաղղ. Թարգ. «On reconnaîtra ici sans peine les principaux événements de la première guerre de Mithridate» Hist. Rom., III, 8. տպ. 1865. Հա. Ե, էջ 301). — Թուի այս խօսքին համար է որ եւ գուշացմիդ իւր «համբաւաւոր» քննադատութեան մէջ որ զԱ. թանաւատութեան է Առենացւոյ, ոչ փոքր իմն զչարեալ կարծեն կ'ըսէ. «Յայսմ Սոմմարն... թէպէտ յոյժ զգուշաւոր կերպիւ, շատ յարդ տուեր է Մովլասի» (Տես Բզմ. 1877 էջ 48).

վեր ի վայր յուզեցին ընդ ամս վաթսուն գՓոքրն Ասիա եւ զԵլադա, եւ համարձակի ըսել թէ «Մեք զհակառակն կ'ապացուցանեմք թէ որ եւ է իրական դէպք մը չեն համապատասխաներ դոցա»։ Մեք այնպէս կը համարէինք թէ Պր. կարիէր, իրրեւ հայկականաց հետամուտ եւ հետազօտ, այս պատմական փշոտ ինդրոց մէջ մղուելէ առաջ, կարդացած ըլլալու է իւր արուեստին նախահօր Սէն-Մարդէնի հմտալից (թէ եւ թերի մնացեալ) սքանչելի ուսումնասիրութիւնը զԱրշակունի թագաւորաց (1), ուր լուրջ գիտնականն զեղեցիկ կերպիւ պարզած եւ մնկնաբանած է թէ ի'նչպէս Խորենեան զԱրտաշէն՝ Յոյն մատենագիրք Տիգրան կ'անուանսեն, համանուն որդւոյն եւ թոռանը, եւ թէ կրնար մասնակից ըլլալ իրօք Միհրդատեան պատերազմաց։ Եւ յիրաւի ի'նչ ընդդիմութիւն կը տեսնէ Պր. կարիէր որ Արաշէստ նիզակակից եղած ըլլայ Միհրդատայ՝ գէթ առաջին պատերազմին, որուն ալեաց կոհակք ընդ բովանդակ Փոքր Ասիա թաւալելէն ետեւ, անտի զԵզեան ծովն եւ զկըզդզիս կոխելով հասան մինչ յԱթէնս եւ յԵլլադա, ճիշդ ինչպէս կը պատմէ Խորենացի, մանաւանդ երբ կը լսեմք իսկ որ Արքեղայոսի բանակին մէջ նաեւ Հայեր կային, յորոց եւ մին յանուանէ կը յիշատակուի՝ Նայմանէս անուն հայկազն զօրավար։ Ի՞նչ անհնարութիւն կրնայ երեւակայուիլ որ Արտաշէս իւր արքայական փառօքն եւ զօրութեամբ ինքն իսկ գերագոյն նախագահ կեցած ըլլայ բանակին, համախոհ ընդ իւր փեսային Միհրդատայ, եւ այն արշաւանաց ժամանակ, ինչպէս կը պատմէ Խորենացի, զոհ երթալով չփոթութեան մը կամ դաւաճանութեան, իւր կենաց հետ նաեւ իւր գործն եւ անոր համբաւը ջնջուած արտաքին պատմչաց համար, — թէեւ անոր սկզբնաւորութեան յիշատակը պահուած կայ առաջին Կապադովկեան պատերազմին առթիւ, եւ թէ Արտաշէսի մահուընէն ետեւ որդին Տիգրան Մեծն ուրիշ նոր քաղաքականութեան մը հետեւած։ Արդէն Պարսկական գունդք եւս կը յիշուին Միհրդատեան բանակին մէջ, մինչդեռ գիտեմք որ Պարսկական Պարթեւք բնաւ մասնակից չեղան այդ պատերազմաց, նոյն իսկ անլսող ըլլալով մասնաւոր թախանձանաց Միհրդատայ։ — Այսքան հաւանականութեամբ հանգերձ եւ ընդունելով եւս թէ Խորենեան բանից կամ տեսութեանց մէջ ինչ ինչ վրիպակք սպրդած ըլլան, բայց միթէ ա՞յնչափ որ պատմութիւնն զլխովին անհիմն դատուի։ Այդպիսի դատաստանի մը դէմ նոյն իսկ յարեւմտեան պատմչաց, որ այդ Միհրդատեան պատերազմիները պատմած են, եթէ յոյն եւ եթէ լատին, ո՞րը կրնայ տոկալ, մանաւանդ երբ յիշեմք նոցա ժամանակադրական չփոթութիւնները եւ պատմական վրիպակք, որոց համար զիւր գանգատներն ըրած է ինքն Reinach, ի մասնաւորի իւր գործոյն Կցուրդ (Appendice) գլխոյն մէջ, որ

(1) Fragments d'une histoire des Arsacides. Paris. 1850.

այդ աղբերաց վրայ գեղեցիկ եւ յստակ քննադատութիւններ կ'ընէ (1)։

Այս արշաւանաց ընդհանուր խնդրէն անցնիմք այժմ ի մեր բուն մասնաւոր խնդիրն, — յունական արձանները կ'ըսեմք։ Արդ արժանի չէ մեզ զարմանալի երեւնալու, որ ինքն Պր. Կարիէր, որ Reinachի գործը մեզ ընթեռնուլ յանձնարարած էր, ի՞նչպէս իւր աչքէն կը վրիպեցունէ, այդ մատենին 115դ էջին զայն նշանաւոր տեղեկութիւնն զոր կուտայ մեզ պատմիչն, առնելով ի Յուստինոսէ, թէ Տիգրան Մեծն պատերազմակից կ'ըլլայ Միհրդատայ այսու պայմանաւ, որ «գրաւեալ աշխարհք Միհրդատայ ըլլան, բայց աւարքն՝ իւր» (2)։ Եւ ի՞նչ էին այդ պատերազմաց աւարքն եւ կողոպուտք, եթէ ոչ, — սոսկալի եւ սրտածմլիկ արդարեւ Յոյնի մը համար, եւ զոր առաջին անգամ էր որ զայդ աղէտս կը տեսնէին իրօք Փոքր Ասիա եւ կղզիք եւ Ելլադա, — բաց ի քաղաքաց եւ ի գերութեանց, նաեւ մենենից անբաւ ճոխութեանց եւ գեղեցկարուեստ արձանաց եւ ձեռակերտաց յափշտակութիւնք, որոց ի կարգին մասնակցեցան յետ Միհրդատեանց նաեւ Հռոմայիցիք։ Բաւէ աչքէ անցունել Reinachի մատենին 142, 206, 209, 211, 287, 315, 465 եւն. եւն, էջերը, եւ ի սոսա նշանաւորագոյնքն՝ Դոդոնայ եւ Դեղոս կղզւոյն փարթամ մեհենից աւարառութիւնք։ (3)

(1) Ամենեւին ոչ պատմական եւ ոչ քննադատական կը գտնեմք Քն ն ա կ ա ն Պատ մ ո ւ թ ե ա ն իսկ ըրած անյարմար եւ աղքատ գաղափարէ ծնած եւ հ ա ս ա ր ա կ տ ե ղ ի (lieu commun) եւս դարձած արդի քննադատութեանց մէջ՝ այն տեսութեան ձեւը, իրը թէ այդ Արտաշէսեան արշաւանաց պատմութիւնը հիւսուածք մը ըլլայ Կիւրոսի, Դարեհի եւ Քսերսէսի արշաւանաց եւ անտոնցմէ կարկատուած (Տիգ տիպ Տիգիս, հու. Ա. էջ 262), զայն պատճառ առնլով որ Խորենացի (իւր եր կ ը ո ր դ ա կ ա ն ե ւ ա ն կ ա ր ե ւ ո ր վկայութեանց մէջ ի Յոյն մատենագրաց) սոյն Արտաշէսի պատմութիւնը շփոթած է ընդ կրեսուեան եւ այլ դիպաց, — վրիպակ մը որ ուղղաղատ եւ մանաւանդ ուրիշ իին պատմագիրներ կարդացող եւ ուսումնասիրող քննադատի մը վրայ ամենեւին աղդեցութիւն չըներ։ Իսկ թէ Խորենացոց վկայակից ուրիշ պատմագիր մը չգտնուիլն բաւական պատճառ սեպուի, (որ չէ ճշմարիա եւ այս պարագայիս մէջ յունական արձանաց վկայութիւնն քան զայդ վկայակցութիւնք զօրաւորագոյնք են, ինչպէս դեռ պիտի տեսնեմք), յայնժամ ոչ Հայոց միայն, այլ նոյն իսկ Յունաց եւ Հռոմայիցոց պատմութիւնք գրեթէ էիս ի էիս կ'աղքատանան, Վկայի միայնութիւնը ոչ ինչ կը տկարացունէ, բաւական է որ ոչ ժամանակին պարագայից անհամաձայն խօսի, եւ ոչ անտեղին եւ անհեթեթս։

(2) «Mithridates societatem cum Tigrane, bellum adversus Romanos gesturus, jungit: pactique inter se sunt, ut urbs agrique Mithridati, homines vero et quaecumque auferri possent Tigrani cederent.» Այս է. «Միհրանացաւ Միհրդատ ընդ Տիգրանայ մարտ զնել ընդ Հռոմայիցիս. դաշնան կոնցին ի մէջ իւրեանց, զի քաղաքք եւ ապարակք Միհրդատայ լիցին, աւարն եւ գերութիւն՝ Տիգրանայ» (Յուստ. Լ՛, գ, 5). — եւ յայտնի է Տիգրանայ խաղաղասէր ոգին, եւ ջանք զՀայաստան բաղմամարդացունելու եւ քաղաքներն զարգարելու։

(3) «Voyez ce qui est rapporté par Plutarque (Lucull. 29) des riches-

Ասոնք ըստ պատմչաց • իսկ ո՞ւր թողումք նաեւ հնախօսական վկայութիւնները, որք յայտնի մէջ տեղ կը հանեն Հայկական անունը: Զի ի՞նչ է այն, զոր՝ յանուն Սեքստոսի Ռուփոսի եւ կամ Պուբլիոսի Վեկտորի հնոյն Հռոմայ տեղեկագրութեանց մէջ կը տեսնեմք, որ է թաղին (Regio VII) մէջ կը գտնուէին եւ «Պղնձի ճիք Տրդատայ» (Eque aenei Tiridatis): • որք անտարակոյս ոչ այլ ինչ ըլլալու են, բայց ընծայարերութիւնք Պարթեւազն Տիգրանայ Հայոց թագաւորին (զոր Խորենացի չշիշեր) առ Ներոն, բարեկամաբար երթալով ի Հռոմ, հաշտարար միջոցաւ վերջ տալու Պարթեւական եւ Հռոմէական նախանձորդութեանց: Եւ այդ ձիանն յետ դարս ինչ մնալոյ ի Հռոմ, փոխադրուեցան ի Կոստանդնուպոլիս, եւ անտի ի սկզբան ԺԱ գարու ի Վենետիկ, ուր կան մինչեւ ցայսօր՝ իրրեւ հնաւանդ գեղարուեստական զարդ, ի ճակատաւ Ս. Մարկոս մայր եկեղեցւոյն, առ ժամանակ մի միայն այցելու գալով ի Պարիզ առ Նապոլէոնիւ: Ուստի կամ ե՞րբ այսպիսի յունական փառաւոր հրաշակերտք կրնային Հայ թագաւորի մը ձեռքն անցած ըլլալ, եթէ ոչ ճշդիւ այն աւարեներու հետ, որոց մի մասին տեղեկութիւնը կուտայ Խորենացի, եւ ընդհանրին, ինչպէս ըսինք, ի Յուստինոսէ — թէ արդարեւ Հայկական դից արձանք: զորոց կը խօսին մեր պատմիչք՝ Յունական ծագումն ունէին, եւ Խորենացւոյ «Արեւակայութեան» ծագումն չէր, ոչ փոքր եւ ոչ աննշան վկայութիւն համարելու եմք կարծեմ նաեւ Պրոկոպիոսի, թէեւ շփոթ ձեռով մը, աւանդելն թէ Արտեմիսեայ արձան մը բերուեցաւ յեկեղեց գաւառ ի Հայու Տաւրիոյ՝ Որեստեայ եւ Խփիզենեայ ձեռօք (Յղ. Պար. պատերազմ. Ա. 17), եթէ սխալ արձագանդ մը չհամարիմք զայն՝ նմանօրինակ աւանդութեան մը ի Ստրաբոնէ, որ զայն ոչ ի Հայս փոխադրուած կ'աւանդէ, այլ ի Կոստանա քաղաք Կապաղովկիոյ, ստուգաբանական տեղեկութեամբ մ'ալ հաստատելով, իբր թէ Խփիզենէ իւր եւ եղբօր գէսը (յն. Կ'օլի) նոյն դիցուելոյն մեհենին նուէր թողուց ի նշան սգոյ) (ԺԲ, բ. 3):

Իսկ ի՞նչ աւելի հաստատութիւն Խորենացւոյ բանից ստուգութեան, երբ շշափելի ապացոյց մի եւս յիշեցունեմք, զայն պղնձեայ հին դիցուելոյ արձանի մը երկու բնկորները, զլուխ եւ ձեռաց թաթ, որք ասկէ իրը 40 ամօք յառաջ դանուեցան երզնկայի կողմերը, — ճշդիւ այն կողմերը կ'ըսեմք, ուր կը խմբեն մեր երկու պատմիչք յունական անդրեաց մէկ մասը, — եւ այժմ կը պահուին ի Բրիտանական Մուսէոն ի Լոնդոն: Զայդ բնկորները առանձինն ուսումնասիրելով նաեւ Գերմանացի հնախօսն R. Engelmann, «Արդեօք չէ կարելի, կ'ըսէ, զայդ գլուխն բուն իսկ Պրաքսիտեղեայ ձեռակերտն համարիլ, որուն յունա-

ses et d'objets d'art de toute espèce dont regorgeait Tigranocerte», գըրած է նապոլէոն Գ, իւր «Կեսարու վարք»ին մէջ (Ա, 4):

կան արուեստին ամենէն ընտիր դարուն (Դ դար ն. թ.) գործն ըլլան անտարակուսելի է»: — որով եւ միակն կը լինի այդ մեծագոյն յոյն անդրիակործին հարազատ ձեռագործներէն գեղարուեստական աշխարհին պահուած : (1)

(1) R. Engelmann, Ein Bronzekopt des British Museum, ի Archäol. Zeitung etc, (Berlin) 1878, էջ 150-158. — թարգմ. ի Բազմ. 1883, էջ 130-141. Էնդէլմանի քննութիւնը եթէ դժուարութիւն մը կը հանեն մեր դէմ, այն է որ զայլ բեկորսներն Ափրոդիտեայ արձանի մը կը յանգին ընծայել, եւ ոչ Արտեմետայ, ինչպէս կը պահանջէ մեր պատմութիւնը : Խորհնացի եւ Ագաթանգեղոյ յԵրիզա եւ ի շրջակայա զետեղուած արձանաց մէջ երկու դիցունոյ արձան կը յիշատակեն, զլթենաս (Նանէ) մը ի Թիւլ, եւ զլթեմեմիս (Անարիա) յԵրիզա : Իսկ զլի բարդիսէ (Աստղիկ) յԱշտիշատ կը դնեն, որ շատ հեռու է Եկեղեցաց գաւառէն : ուստի եթէ ստոյդ համարելու ըլլամք, — եւ ստոյդ կը համարմք վատահերի անձանցմէ հասած ըլլալով առ մեզ տեղեկութիւնք, — թէ այդ բեկորք գտնուած են իրօք Երիզայի կողմերը, եթէ ոչ Աթենասոայ, գէթ Արտեմետայ, ինչպէս կ'անուանէ Բրիտանական ցանկը, ըլլալու էին այդ բեկորք եւ ոչ Ափրոդիտեայ՝ ըստ էնդէլմանի կարծեաց : Ի լուծումն այս դժուարութեան՝ երկու ենթադրութիւն կը մնայ մեզ ընել . կամ այն է որ էնդէլման իւր զիտողութեանց մէջ կը Վրիպի, եւ շատ հեշտ է վրիպումն՝ ամենափոքր եւ աղօս նշանի մը վրայ հաստատելով իւր քննութեանց հիմը, նա զի եւ ինքն եւս արդէն կատարեալ նմանութիւն չգտնելով այդ իւր երեւակայեալ արձանը Կնիդեան Ափրոդիտեայ արձանին հնես, ստիպուած է ենթադրել թէ այս հայկական Ափրոդիտէն ուրիշ նախատպի մը վրայ քանդակուած ըլլայ, եւ դրամոց կը զիմէ զայդ հաստատելու համար . — եւ կամ ըսել թէ Հայք սիալ թարգմանութիւն՝ մը ըրած են անուան, եւ այն հաւանականբար՝ գիտմամք՝ Անահիս մը եւս ունենալու, որ աւելի յարգի էր իրենց, եւ Երիզա զայն կը պահանջէր, ուր ծաղկեալ էին նորա պաշտամունքն, մինչեւ ըստ վկայութեան արտաքին պատմշաց՝ ընդհանուր գաւառն Անահիսական անուանիլ (Պլին. Ե, 24), եւ Կղեմէս Աղեքսանդրացի ուրեք զլնահիտ Ափրոդիտեայ կը հանդիպեցունէ : Այս վերջին վարկած մեզ աւելի հաւանական կը թուի, այնու որ այդ կերպի կը համաձայնին նախիրարու էնդէլման եւ Խորենացի, սա որ արդէն նկատմամբ նիւթոյն համաձայնած է՝ զերիզական արձանն «պղնձաձոյլ ոսկեզօծ» կոչելով (Բ. Ժ.ր.), հակառակ Ագաթանգեղեայ որ «ոսկի պատկեր» զայն կ'անուանէ (Տպ. Վենես. էջ 591), (*) — եւ երկրորդ՝ զի կրնայ այդ Ափրոդիտեան ձեւ Անահիտն համաձայն դալ նաեւ այն տեղեկութեան, զոր Ստրաբոն կուտայ կրօնական կուսապղծութեանց նկատմամք՝ իրը նուէր Անահատայ, զոր հեթանոսական մոլորմունք իրը զգաստութեան գործ կը նկատէին, եւ զգիցուհին «զգաստութեանց մայր» կը կոչէին ըստ իւրեանց անսութեան, եւ ոչ ըստ քրիստոնէականին (Ագաթ.): Արդ եթէ ընդունելի նկատուին այս մեր խորհրդածութիւնք, կը հետեւի ըսել որ այդ բրի-

(*) Ագաթանգեղոս զկուսու միշտ քարեղէնս եւ փայտեղէնս, արձաթեղէնս եւ ոսկեղէնս գիտէ . մի անգամ միայն զապինձագործն» կը յիշատակէ, եւ այն ոչ Պատմութեան, այլ Վարդապետական քարոզութեանց մէջ (էջ 187): Եւ այս պարագայն նոր ապացոյց մի եւս է Աննմանութեանց կարգէն :

Այս ներքին եւ արտաքին միանգամայն ապացույցներուն դէմ եթէ կը պնդէ Պր. Կարիէլ ըսել տակաւին թէ Խորհնացւոյ այդ արձանաց պատմութիւնք «Խորհրդածու երեւակայութեան մը արդիւնք է», կը մնայ մեզ առարկել, թէ ի՞նչպէս ուրեմն կը մեկնէ զայն զարմանալի երեւոյթն, որ Ը դարու Խորհնացին այդ հեթանոսական ութ արձանաց պատմութիւնը վերադարձաբար փոխադրել ուղելով ուրեմք (1), երկար ամաց եւ դարուց անյայտ շարքին մէջ՝ այնպիսի ժամանակ մը Կ'ընտրէ ճիշդ, որ կատարեալ կերպիւ իրական դէպքերու կը համապատասխանէ. — կաքծեմք չէ ներելի պատասխանել թէ «Խորհրդածու երեւակայութեամբն» գուշակութիւն մը ըրած է. զի իւր պատմութենէն յայտնի կը տեսնեմք որ բնաւ տեղեկութիւն չունէր Խորենացի եւ ոչ անդրադարձած Տիգրանեան դարուն դէպ ի յունականութիւն եւ ի յունական ճաշակս միտելոյն. զի ոչ Տիգրանակերտի շինութեանն տեղեակ է եւ ոչ յունական թատերաց կանգնմանը. ազգին քաղաքական զարգացումը աւելի Սանատրկեան Արտաշիսի Բի Կ'ընծայէ նա, քան թէ Ա. Արտաշիսի (Բ, ծթ). եւ այնչափ հեռի էր ի նմանէ այդ գաղափարն, որ զԱրտաւագգդ Ա. Տիգրանայ որդին եւ յաջորդն, — զորմէ կը լսեմք յօտարաց թէ այնքան զարգացած էր յունական ուսմամբ, որ իւր արքունիւնաց հանդիսից ժամանակ, փոխանակ բնիկ գուսանօքն եւ վարձակօք զուարժանալու ի դիներուս, յունական քերթողաց լուրջ թատրերգութեամբք կը զրօնոյր, եւ յինքենէ իսկ պատմութիւնս եւ ողբերգութիւնս կը շարադրէր (Պլուտ.), — զայնպիսիդ այնպիսի զսրովանօք կը նախատէ իւր Պատմութեան մէջ, քան զոր ծանրագոյն անարգանս չէ մարթ զնել սոսկական իսկ մարդոյ, թող թէ արքայական անձին մը, — թէպէտ եւ միւս կողմանէ ուղիղ էր ծերունոյն այն տեսութիւնը, թէ թագաւորի մը առաջին հոգ՝ նախ քաջութեամբ իւր աշխարհն օտար յարձակմանց դէմ պաշտպանել է: Արդ այս մեր վերջին առարկութեան ուրեմն եթէ կայ երենք Պր. Կարիէրի պատասխան մը տալու, այն է որ իւր հինական դրութեան հարկէն ստիպեալ՝ զայդ մեր առարկեալ երեւոյթը ընծայէ «գուգադիպութեան» որով եւ մեր այս կարի իսկ յերկարեալ վիճարանութիւնը վախճան կ'առնու «Քննական ուսումնասիրութեան» մը վրայ, որոյ առաջին էջը զգուգադիպութիւն մերժելով կը բացուի, եւ վերջին էջը զայն ընդունելով կը փակուի:

տանական հնութիւնք՝ են մասունք այն Անահաայ արձանին, որոյ առջեւ Ա. Գրիգոր Լուսաւորիչ զիւր առաջին խոստովանութիւնն ըրաւ իւր քրիստոնէական հաւատոց (Ագաթ.), — հնագոյն մնացորդ յիշատակի մեր պատմութեան :

(1) Գաղափար մը, զոր անշուշտ, ըստ «արդի» քննադատական կանոնի, կը գողանայր յեղաթանգեղեայ, կարգալով անդ որ Տիգրատ Մասեաց գագաթէն «Ութ արասոյ վէմ մնամնա» շալակած կիջեցունէր ի դաշտն Արարատայ. (Ազար. Էջ 576):

«Երջանիկ են այն ժողովուրդք որ պատմութիւն չունին»։ Զգիւտեմք Պր. Կարիէր ի՞նչ իմաստ կուտայ այս ծանօթ առածոյն։ բայց մեք զայն կը նկատեմք իւր ընդհանուր գրութեանց մէջ, որ՝ անշուշտ կարձ հայասիրական զգացմամբ, ինքեան պարտք եւ պատիւ կը համարի զշայն իրը երջանկազոյն ժողովուրդ ներկայացունել, մի առ մի պատառելով առաջի գիտնական աշխարհի անոր պատմութեան ողջ եւ անողջ էջերը միանգամայն։ Ծնորհակալ ըլլալով իւր այս զգացմանց՝ զայն միայն կը ինդրեմք իրմէ, որ այսպիսի եղանակաւ զայս գողտը պաշտօնն կատարէ, որ մեք եւս, Հայքս, գիտակից ըլլամք եւ համոզուիմք թէ յիրաւի երջանիկ ժողովուրդ մի եմք։

ՍՈՒԻՔ. Վ. ՊԱՐՈՒԵԱՆ

* * *

Յետ գրութեան։ — «Հանդէս ամսօրեայ»ն իւր վերջին Յունիս ամսոյ թերթին մէջ պատիւ ըրած էր մեզ յիշատակել զմեր նախորդ յօդուածն, եւ վերապահելով զիւր դատաստանն նորա աւարտմանը, առ ժամն զիւր ընդունած մէկ տապաւորութիւնն կը յայտնէր թէ մեր այդ յօդուածն «գրուած է քիչ մը շատ կծու ոճով»։ Ամենայն յարգանօք ընդունելով պատուական թերթին զայդ բարեկամական ազգարարութիւնը, կը պատասխանեմք թէ մեր խիզն պիտի ստուանէր զմեզ անշուշտ, եթէ այդ ակնարկեալ կծուութիւնի կամկած տայր գրդուեալ ըլլալու անձնական ինդրէ մը կամ ընդդիմութեան մը դէմ անձնական պաշտպանութենէ։ Մեք անձնապէս ամեն յարգանք եւ համակրութիւն ունիմք առ Յարգոյ Պրոֆեսաորն։ ինքն եւս զիտէ զայն։ բայց եթէ անաչառ եղանք եւ ամենակրկիտ մեր քննադատութեան մէջ, քանզի իբրեւ Հայ խորհեցանք եւ իբրեւ Հայ զգացինք՝ անանձն եւ անանուն, եւ, ինչպէս յայտարարած իսկ եմք մի անգամ եւ երկիցս, ոչ մասնաւոր ինչ գրութեան, ըսել է անձի դէմ զինուեցանք, այլ գրութեան, միակ կէտ նպատակի ունենալով ցուցընելու թէ այդ Հակալարենեան (զի այսպէս անուանեմք) գրութիւնն՝ ի՞նչ անտեղի եւ անկարկատելի հետեւանաց կը քարշէ կը տանի զաշակերտողն, իւր պտղէն ծառոյն բնութիւնը ճանչցունել տալով։

Պր. Կարիէր լաւ գիտենալու է որ Խորենեան խնդիրն՝ խնդիր մի է կենսական, Հայ ազգին համար, որ ինչպէս ուրիշ ազգեր, ինքն եւս զիւր ներկայ կեանքն կէս ի կէս նաեւ իւր անցեալ նախահարց կենօքն կ'ապրի, եւ Խորենացւոյ մատենիկն այդ կէս կեանքին գլխաւոր մննպատուն

է, միակ մնացորդն ամենածախ ժամանակին աւարներէն հաղիւ զերծած։ որով, — թողով յիշել անոր հեղինակին նաեւ զուտ մատնագրական մեծ գինն, — իբր պատմագիր՝ ամենամեծ յարգ ունի ազգին առաջեւ։ ուստի Պր. Կարիէրի ամեն հրատարակութիւնք, որ այդ խնդրոյն կը հային, մեծ ուշագրութեամբ կը կարդացուին Հայ ազգէն, երկու ինչ դիտելով։ ուսանիլ եւ լուսաւորուիլ եթէ կայ ինչ նոր ուսանելիք, եւ երկրորդ թէ ի՞նչպէս կը ներկայացուի իւր նախկին պատմութիւնն օտարաց առջեւ, այնպիսի գիտնականէ մը որ իւր բարձր պաշտօնին բերմամբ, իրբեւ Հայերէնի ուսուցիչ ի Դպրոցի արեւելեան լեզուաց, մեծ հեղինակութիւն կը վայելէ։ Հայն աննախապաշարեալ մտօք չմերժելով գիտութեան լոյսը, չերաժարիր իւր հայրենասիրական զգացումներէ նաեւ ի քննադատականս։ չսիրեր որ այդ իւր նախկին եւ սիրելի ազգային հնութեան յիշատակը վնասուին կամ վիրաւորուին օտարաց իսկ առջեւ յանիրաւի։ Խնքն Պր. Կարիէր լաւ ըմբռնելու է զայս կէտն եւ յարգելու, եւ յարգանաց հետ նաեւ ամեն փափուկ զգուշաւորութիւն ի գործ ածել։ Կը խոստովանիմք որ Յարգ. Պրոֆեսորն մեծ արդիւնք ցոյց տուաւ գիտութեան առջեւ, երբ իբր ոսոխ փաստաբան կեղծելով զանձն, ինչ ինչ նոր առարկութիւններ մէջ տեղ յարոյց Առրենացւոյ մատենին ե գարու հնութեան դէմ։ բայց գայթել ակսաւ, երբ անդր անցնելով քան զայդ սահմանը, երբ նկատելով թէ առ ժամանակ մի անպատճախանելի մնացին, կամ կաղացին, — քանզի չէ զիւրին, մանաւանդ այդպիսի հեռաւոր խնդրոց մէջ առարկութեանց առօրէն պատախանը տալ։ Զայդ յապաղումն բացարձակ պարտութիւն համարելով, եւ առանց միւս կողմանէ իրբեւ զգուշաւոր քննադատ լուծումն տալու՝ կարի շտապեց զիւր յարուցեալ առարկութիւնն իբր վճռող եւ որոշող նկատել։ Եւ առաջինն եւ գլխաւոր այն եղաւ, որ, — թողումք զմերայնոց ոմանց միամիտ հետեւութիւնն, — նա պատճառ եղաւ եւ օտար գիտնոց թեթեւելուն եւ տատամսելուն, եւ մինչեւ միոյն ի նոցանէ յայտնի համարձակ զնորենացի իւր մատենին մէջ ոչ այլ բայց pseudō-Mioese անուամբ արատաւորել, պատախանանտու զնոյն ինքն Պր. Կարիէր ցուցընելով (R. Duval, Littérature Syrienne, 1899), քան զոր կարծեմ չկայր Հայու մը թէ ներքին եւ թէ գիտնական զգացմանց անհաճոյ ինչ եւ խրաչեցուցիչ։ Քան զայս աւելի ծանր, երբ ինքն իսկ Պր. Կարիէր իւր այս վերջին Ուր մենենից գրութեան մէջ, Արտաշէս-Տիգրանեան խնդրոյն առթիւ խոստովանելով նախ թէ այդ թագաւորաց բերած «շքեղ աւարներուն» պատմական աւանդութեան վրայ «իրաւունք ունին Հայք պարծենալու», փոքր մի ի ստորեւ կը յարէ։ բայց այդ պարծանք պատմին երեւակայութեան արդիւնքն էր» (Բղթ. ՀԱ. 1899 էջ 358 ա)։ Կա՞յր քան զայս ոչ «կծու», այլ «ամենազառն» վճիռ մը Հայու մը համար լսել, — մինչդեռ մանաւանդ գիտեմք, եւ ինչպէս կար-

ծեմք ի վեր անդր բացայայտ տեսանք, թէ ինչպիսի անհիմն հիմանց զրայ է, — այնպիսի գիտնականէ որ իւր լեզուին եւ հայկականաց վրայ հեղինակօրէն խօսելու արտօնութիւն ունի, Պարիզեան Կաթեռքի վրայ բարձրացած : Եւ չգիտեմք թէ Հայոյն զգացակից Գաղղիացի մը ի՞նչ կը զգար, եթէ օտար ոք, ոոյնքան հեղինակութեամբ պաշտպանեալ այդպիսի ինչ քարոզէր իւր պատմութեան մէկ դէպքին վրայ, եւ կապտէր զինքն բանէ մը զոր ազգային պարձանի կը համարի, ինչպէս կը նկատէ Պր. Կարիէր զմերն : Պր. Կարիէր, գժրազդութիւն մը ունի ինքեան անըլպաստ, որ ինքն աշակերտած ըլլալով, ինչպէս յայտնի կ'երեւի, անկախ, եւ կամ թէ ներելի է այսպէս կոչել, նիւթապաշտ (matérialiste) կամ positiviste քննադատական զպրոցին որ կը մերժէ զամեն զգածականութիւն (sentimentalisme) իւր դատաստանաց մէջ, — թէեւ նաևս խիստ պայման ունի անսրդար չըլլալու, եւ զինդիրն ուշի ուշով հետազօտելու նախ, — չկրնար համաձայնեցունել զայն իւր այն պարագային հետ, որ իրեն նախորդներ ունի թէ՛ պաշտանին եւ թէ՛ արուեստին, այնպիսին ինչպիսի . էին Սէն-Մարտէն, Դիլորիէ, նէվ. անուանեմք նտեւ զԼանդլուա, եւն, բայց մանաւանդ երկու առաջինքն, որ առանց այդպէս positiviste ըլլալու, թէ՛ գիտութեան եւ թէ՛ քննադատութեան պահանջեալ լրջութիւնն պահած են, բայց կը կրէին միանդամայն, վերաբերմամբ կ'ըսեմ Հայկականաց, ոգի եւ բերումն որ գոգցես խանդավառութեան (enthousiasme) կը մօտենար, չինչ եւ ոչ քանդիչ, որով եւ թողած են ոչ մեզ Հայոց, այլ եւ գիտութեան համար մնայուն եւ անկորնչելի յիշատակներ : Սոքա կը հետեւէին ճշգիւ, առանց իւրեանց գիտական պայմանաց վնասելու, քննադատականին այն խոհական խրատուն, թէ ԱՀաւատա ապա թէ հետազօտեա», մինչդեռ սորա յետսընդդէմ ուղղութեամբ ընթացողն կ'ընկնի այն վտանգին մէջ, ուր հետազօտութիւնը կը նկրտի եւ կը կայանայ ոչ յայլ ինչ, բայց իւր սկեպտիկանութեան ջատագով կենալ ամեն տուժիւք :

Իսկ աւելցունեմք որ ազգային պատմութեան եւ զգացմանց վիրաւորիչ ըլլալէն ի զատ Պր. Կարիէրի գրութիւնն, իւր այդ եռանդուն քառողութեամբք նաեւ ընդհանուր գիտութեան վնասաբեր սկսած է ըլլալ արգելք ըլլալով նմա օգուտ քաղել Խորենացւոյ պէս մատենագրէ մը որ հանգերէ իւր վրիպակօքն (եւ ո՞ր պատմագիր ամբիծ է) ունի եւ անգին եւ ամենայարգի գիտելիս, չնորին իւր հնութեան . որոց անշուշտ կէս ի կէս կամ բոլորովին իսկ կը ջնջուի յարգն, երբ զնա նենգող եւ ստայօդ մատենագիր ներկայացունելէն ի զատ, նաեւ ի Ե գարէ յէն եւ կամ յէն կ'իջեցունեմք, որ մեծ ժամանակի տարրերութիւն է հնախօսական իննղրոց մէջ . բացատրեմք զայս օրինակաւ մը . ծանօթ եղաւ ի ժամանակին մեր ազգային բանասիրաց այն գիտական իննղիրն թէ Սեղբեստրոսեան վարժն ո՛ր դարու շարադրութիւն է : L'Abbé Dufresne.

որ այդ խնդրով ի մասնաւորի զբաղողներէն եղած է . զայն ոչ ինչ հը-
նագոյն կը համարի քան զջ դար . բայց երբ Խորենացւոյ մէջ մեք այժմ
կը տեսնեմք այդ վարքէն բանաքաղութիւններ , եւ ըստ մեզ՝ նոյն իսկ
այդ գրութեան հայերէն թարգմանութիւնը անկատածելի՝ նոյն իսկ
Խորենացւոյ գործ , խնդիրը նոր լոյս մը կ'առնու , եւ Դիտքրէնի կար-
ծիքն միով գարով աւելի կը ճշգուի , բայց կ'անհնտանայ իսկոյն այդ
հետեւութիւնը , եթէ զմեր պատմադիրն ի եէ յէն կամ յէ փոխադրեմք :
Ինչպէս յարտաքին պատմութեան , նաև ի մատենադրականին կարեւոր
են ժամանակազրական ճշգութիւնք : Այսպէս եւ այսպիսի եւ այլ բա-
զում խնդիրք , զորմէ ի ժամանակին առանձին :

Վերջապէս այսպիսի աւերիչ գրութեան մը քարոզութեան առջեւ
կարող չեղանք մեք մաղասային (phlegmatique) անտարբերութեամբ կե-
նալ . — բայց հա՞րկ է , կ'ըսէ մեզ այժմ ՀԱ , «կծու» լեզու կամ ոճ գոր-
ծածել . — անշուշաթէ ոչ . սակայն եւ իրաւունք տրուի մեզ անդրադար-
ձունել տալ , որ երբ ստիպուած էինք կամ հարկ տեսանք մեր առջեւ
ներկայացած գրութիւնը ծայրէ ի ծայր եւ մանրամասն այնպէս դատել ,
ուր կարծեմք որչափ իմաստ եւ խօսք կային , այնքան եւ վրիպակք ,
եւ անոնցմէ շատերը այնպիսիք , որ «կծուութիւնք» ինքնին պիտի ծը-
անէին բնական կերպիւ ունկնդրին մտաց մէջ . մեր յանցանքն այն է
ուրեմն որ այս մեր Հարցափորձին մէջ մէջ (միշտ Հայ մալով) թէ՛ քըն-
նադատ եղանք եւ թէ՛ ունկնդիր միանգամայն , եւ արձագանդ տուինք
մեր ընդունած տպաւորութեանց . կը մնայ ուրեմն Հանդէս Անորէի
պատուականութենէն լոկ որ եթէ կծու էինք , էի՞նք միթէ եւ անիրաւ .
զի յայսմ իսկ է նոյն բարոյական տեսութեան ամբողջութիւնը , որում
կը սպասեմք լսել :

Պարիզ , 11 Յուլիո 1900 .

Ս . Վ . Պ .

Ուղիղի . — Էջ 80 pseudo-Mioese բառը կարդալ՝ pseudo-Moise.